



## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ՊԷՏՔ ՉԷ ԽԱԽՏԵԼ ԾԱՆՐՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆԸ

Մթնոլորտը անբարենպաստ է տխրող ներգործութիւններով, և, այս պատճառաւ, հանրային ուշադրութիւնը այնպէս տարտղնուած է ներհակընդդէմ և կաշկանդիչ ուղղութեանց վրայ, որ կը մտածեմ թէ կրնայ նոյն իսկ բոլորովին աննշմար մնացած ըլլալ տխուր այն յեղաշրջութիւնը, որ սկսած է կատարուիլ մեր ազգային նուիրականութեանց ամենէն կենսական մէկ կէտին շուրջը:

Իբրև ժողովուրդ մը, որ կըրցած է իր անցեալին պաշտամունքը պարտադրել միշտ ինքզինքին՝ իր ապագային երկիւղած մտազբաւուրթեանը հետ, ջանացած և պարագայից ներած չափովը կարող եղած էինք զրեթէ շարունակ մեր ներկային տալ այնպիսի ընթացք մը, որ ընդհանուր առմամբ այդ երկու զգացումներուն տիրական ազդեցութեան ներքեւ կը շարժէր մեր հասարակական կեանքը: Թէ՛ մեր ընաշխարհին մէջ, և թէ՛ տարաշխարհիկ այն թափառումներուն միջոցին՝ ուր հողմակոծած էր զմեզ բախտը, ա՛յդ էր եղած, յայտնապէս կամ լուրեւայն, մեր ազգային գոյութեան կանոնը: Մեր հին սրբութիւնները եղած էին ամէն ատեն մեր ազգային պաշտամունքին թերափնբերը. մեր անցեալին մեծ և հզօր դէմքերը և դէպքերը կը լուսաւորէին միշտ մեր ապագայի ճամբան:

Բայց մինչ անհուն տաժանքներով ստացուած փորձառութիւնը սորվեցուցած պէտք էր ըլլալ այսօր մեզի թէ այդ կերպով է որ մենք, հակառակ քաղաքական պայմաններէ և ընկերային հանգամանքներէ յառաջ եկած անողոք դժուարութեանց, կարողացած ենք պահել մեր ազգային կեանքն ու դիմագիծը, ահա, մեր պատմութեան ամենէն տազնապալից անկիւնադարձերէն մէկուն վրայ, յանկարծ կը թունայ այսօր դարաւոր և հանրական որջմտութեան այդ զգացումը մեր ազգային խղճմտանքին մէջ, և կը թուինք թիկունք դարձնել այն սկզբունքներուն, որոնք մեր տոնմային ինքնութեան զսպանակիչ ոյժերն էին եղած ցարդ:

Չուզելով առ այժմ մի առ մի պարզել հոս ուժացումի այն բոլոր ձրգտումները, որոնցմէ ելած զաղջ շունչը վախ կայ որ վարակէ հետզհետէ հանրային մտայնութիւնը՝ ճակատագրորէն ցաւազին կացութեան մը ճամբուն մէջ դրնելով մեր ազգային բարոյականը. կը փափաքինք այսօր իբրև օրուան հարց մատնացոյց ընել անոնցմէ մէկը միայն, այստանշական երևոյթ մը, որ, ի՛նչ ալ ըսեն կամ խորհին աւելի լաւատես մտածողներ, մեզի համար չի դադրի մտահոգիչ ըլլալէ:

Ատիկա՛ անտարբեր այն վերաբերմունքն է, զոր շուրջ տասնեակ մը տա-

ըններէ ի վեր սկսած ենք զրեթէ ազգովին ցոյց տալ Սահակ-Մեսրոպեան տօնին հանգէպ :

Իրաւունք պիտի չունենայինք թերևս վրդովիչ նկատել պարագան, եթէ ընդհանուր վիճակի մը մէկ կողմը կամ երեսը միայն եղած ըլլար ան, եւ բացատրուէր՝ առժամապէս հանրական դարձած կացութեան մը արտայայտութեամբը : Այդպէս չէ սակայն, որչափ որ երևոյթները կը ցուցնեն : Ազգային զգացումին շուրջ ընդհանուր ողևորութիւնը չէ բնաւ որ կը պակսի : Չենք կորսնցնել որևէ առիթ . նոյն խակ բռնազրօսօրէն պատեհութիւններ կը ստեղծուին յաճախ, անձնական կամ ընկերակցական այս ու այն պատճառներով կամ պատրուակներով, հայրենասիրական նպատակի շուրջը խմբելու համար սիրտերը . ու կը ներենք մեր խիղճին որ իբրև մշուշի մը մէջէն՝ մեր առջևէն անխօս ու զրեթէ անտես ստուերներու պէս անցնին երկու հոյակապ զուխները, որոնց մէջ սաղմնաւորուեցաւ ու մտքմին առաւ առաջին անգամ ազգային փրկութեան խտէպը, մեր անցեալին ամենէն դժուարին ու նոյն ատեն ամենէն փառաւոր օրերուն :

Գաղութահայութեան համար խօսելով մասնաւորապէս, հաճոյքով միայն կարելի է դիտել անշուշտ թէ բոլոր հայ դպրոցներուն մէջ, ուր որ կան անոնք, և բոլոր միութեանց, ընկերակցութեանց և կազմակերպութեանց սրահներուն եւ ակումբներուն մէջ, որոնք բազմաթիւ են արդարև, տարին ի բուն կը սարքուին միշտ հանգէտներ կամ տօներ, կը կատարուին բանախօսութիւններ կամ դասախօսութիւններ . և սակայն չհանդիպեցանք տակաւին թղթակցութեան մը՝ որ և է թերթի մէջ, որ ըսէր մեզի թէ ի սփիւռս աշխարհի ցրուած հայութեան այս ինչ բեկորին կամ այն ինչ հատուածին մէջ հանդիսաւորուած է Սահակ-Մեսրոպեան անգուզական զոյգին տօնը, պատմելու համար հանրութեան՝ հայ դրականութեան երկու մեծ հիմնադիրներուն կեանքը, բացատրելու համար անոնց երկնած գաղափարին արժէքը, պարզելով անոնց կատարած զործին տարողութիւնը, ու պանծացնելով իրենց դերին շքեղ գեղեցկութիւնը՝ մեր ազգային եւ կրօնական, բարոյական և մտաւորական կեանքին, մեր զրական և կրթական և առճասարակ բովանդակ մեր տոնմային զոյութեան զարգացման և յառաջացման տեսակէտով :

Համիտեան Ռէժիմի ամենէն խիստ օրերուն, Խորէն պատրիարք Աշրքեանի պաշտօնավարութեան միջոցին, երբ Վարդանանց տօնախմբութեան մասին զգուշութեանց հարկը հրամայական պահանջ դարձաւ ատեն մը, ինքնին շատ իմաստուն տնօրինութիւն մը եղաւ այն՝ զոր կատարեց ժամանակին ազգային կեդրոնական իշխանութիւնը, յանձնարարելով որ Ս. Սահակի և Ս. Մեսրոպի յուլիսեան տօնը փառաւորուի ժողովրդական ողևորութեամբ, եկեղեցական պաշտամունքէն վերջ դպրոցական հանդիսաւորութեամբ ևս պատուելով ազգային վերածնութեան մեծ առաջնորդներուն յիշատակը : Ազգային զգացումը վեր բըռնելու դիտումով միայն տրուած այդ որոշումը ունեցաւ այն թուականին, ներկայէս իբր կէս դար առաջ, իր բարբար արդիւնքը . Թարգմանչաց Հինգշարթին՝ առանց բնաւ մոռցնելու Վարդանանց Հինգշարթին, ընդհակառակն աւելի սիրելի դարձուց զայն լուելեայն, ամենուն սրտին մէջ նորոգելով և կենդանացնելով միայն այն զգացումը թէ Սահակ-Մեսրոպեան ջանքերով հիմնուած եւ կերտուած զրականութեան ներշնչումովն էր որ ազգային դիտակցութիւնը պայծառացաւ այս ժողովուրդին կուրծքին տակ, ծրագրուած ուղղութեան մը ճամ-

բուն վրայ դնելով ազգային կեանքը, և դեռ կէս դար չանցած, իբրև համազարկի մը մէջ՝ պայթեցնելով անոր համայնական թափը, վարդանանց պոռթկումին մէջէն:

Միայն Ե. դարու հայութեան վրայ չէ սակայն անշուշտ որ կը ճշմարտուի այդ սկզբունքը. մեր պատմութեան ամբողջ ընթացքին մէջ ընդհանրապէս, մեր ազգային կեանքի ամէն շրջաններուն մէջ, այն բոլոր թուականներուն մասնաւորաբար՝ ուր ազգային միտքն ու կամքը ինքզինքնին յայտնեցին ինքնապահպանութեան դիւցազնութիւններով, ազգային զգացումը միշտ ոգևորուեցաւ մեր քրիստոնէական գրականութենէն իր սնունդն ստացող համոզումներով եւ խանդավառութեամբ միայն. մեր մատենագրական շարժումներն էին միշտ որ նախապէս յարդարեցին զետիւր քաղաքական յեղաշրջումներուն. Սահակ-Մեսրոպի նայուածքն է որ կը ճառագայթէ մեր պատմութեան տասնևութը դարերուն՝ լոյսով և արիւնով ծիրաներփնուած երկայնքին վրայ, իրենց օրերէն մինչև մեր օրերը. իրենց աքնութիւններուն պտուղը, իրենց երազներուն մարմնաւորումն է ամբողջ այս ժողովուրդին կեանքը:

Այնքան ճիշդ է ասիկա, ու մեր հոգւոյն ներքին զգացումն ու խղճմտանքին վկայութիւնը այնքան անառարկելի կ'ընեն զայն որ, արդարև, տարօրինակ և անբացատրելի կը մնայ իրենց պաշտելի յիշատակներուն հանդէպ այդ տմոյն վերաբերութիւնը:

«Բայց ինչո՞ւ ուրեմն այդ կեցուածքը...» — Արդիւել սրտին՝ այս հարցումը, պիտի նշանակէր ծանրոց դնել զգացումներուն վրայ և անցնիլ:

Արդիական եղի հովի՞ր են արդեօք որ կը ձգտին մութին մէջէն անզգալիօրէն վարազոյր քաշել հոգևորականներու ձեռքով կատարուած մեծագործութեան մը արժէքին վրայ, թէ շեղ նկատումներ սկսած են դաւալցիլ իրարու՝ ուրիշ ոլորտներու մէջ փոխադրելու համար ազգին մտաւորական կեանքին ծանրակէտը:

Այս երկուքէն ո՞րը կամ անոնցմէ տարբեր ի՞նչ որ ալ լինի եղած զանցառութեան շարժառիթը, անաւոր սխալ մըն է որ կը կատարուի ազգին պատմութեան վերաբերմամբ, և աններելի մեղք մը՝ ազգային բարոյականի սրբութեան դէմ: Խարդախել ազգի մը պատմութիւնը՝ պիտի նշանակէր այլասերումի տիղմին մէջ թաթխել անոր բարոյականը: Ո՞վ պիտի սիրտ ընէր յանձն առնել այդպիսի անարդ և անարդար գործ մը:

Հայ միտքին տօնը պէտք է կատարուի յիշատակի օրը անոնց՝ որոնք իբրապէս առաջին սկսողներն ու մշակներն եղան հայութեան հոգեկան այդ զօրութեան. անոնց խնկելի յիշատակին շուրջը միայն պէտք է հաւաքուին ու կեդրոնանան ազգային մտաւորականութեան բոլոր զործօն ոյժերն ու արժէքները, անկէ՝ իբրև զբերազոյն յարացոյցէ մը՝ ընդունելու համար անմահ օրինակի մը կենդանի ազդուութիւնը: Հակառակ ընթացքի մը հետեանքը պիտի ըլլար խախտել ծանրութեան կեդրոնը:

Ազգին հոգևոր, կրթական, մտաւորական և բարոյական կեանքի վարիչներուն պարտքը պէտք է ըլլայ թոյլ չտալ որ ներկայ սերունդին սիրոյն առջեւ աղօտանան հայութեան փառքին և մեծութեան անփոխարինելի և երիցս սուրբ այդ դէմքերը, Սահակ և Մեսրոպ:

★ \* ★

# ԿՐՕՆԱԿԱՆ

Այլակերպութեան Ցօնին առթիւ խոսումներ

## ԿՈՉՈՒՄԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆՆԵ Է ՈՐ ԿԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԷ ՄԱՐԳԸ

«Եւ աբ երկու խոսէին ընդ նմա (Մովսէս եւ Եղիա)... Եւ առէին զԵղիցն զոր կատարեցոց էր յերուսաղէմ» (Ղկա. Թ. 30):

1. Աւետարանական պատկերին այս պղտիկ զիծը ներշնչող է մեծավայելուչ նկարի մը չափ. խորհրդաւոր տեսարանի մը հաղորդած տարտամ տպաւորութեանց մէկ փշրանքն է ան, որուն մէջ կը շողայ, սակայն, լոյսի յտակ ճաճանչ մը:

2. Որ եւ է մարդ, որ եւ է գործիչ մասնաւանդ, որ զազափարի մը հետ կապած է իր կեանքը, կամ խաչալի մը նուիրած, պէտք է յաճախ ունենայ աղօթքի չափ լուրջ և ինքնամփոփ պահեր, որոնց մէջ կարենայ անդրադառնալ իր անձին ու գործին, իր պաշտօնին ու կոչումին վրայ, լուսաւորուելու համար իր պարտականութեան զգացումովը: Հոգեկան այդպիսի կացութեան մը անձնատուր եղողը իր մէջ յառաջ կը բերէ բարոյական այնպիսի պայծառութիւն մը, ուր կրնայ բովանդակապէս տեսնել ինքզինքը, իր էութեան ամենէն միջին խորքերուն մէջ. ըմբռնել իր թերութիւնները, և գիտակցիլ իր առաւելութիւններուն և ձգտումներուն: Ինքնամտածումի այդ բովանդակ հոգիին պայծառակերպութեան պահն է:

3. Այդ պահը ա՛յնքան աւելի հարազատ հանդիսաւորութիւնը կ'ըլլայ հոգիին, որքան աւելի հեռաւոր հորիզոնի մը վրայ կը բացուի վարագոյրը. որքան աւելի, անձին զգացումէն վեր՝ ցեղին զգացումը, անհատին հոգիէն վեր՝ համայնքին հոգին երևին հոն: Մեծ մարդիկը, մեծ գործիչները, իրենց ցեղին առաւելութիւններուն աւելի կամ նուազ փառաւոր խտացումներն են: Անձի մը նկարագիրը այնքան աւելի տոկոսն կ'ըլլայ և գեղեցիկ, ո՛րքան աւելի

իր ցեղին առաքինութիւններն ու գեղեցկութիւններն են անոր բազկացուցիչ տարրերը: Ճշմարտապէս մեծ կրնայ լինիլ ա՛յն անձը միայն, որ, իր կոչումին վրայ մտածած պահուն, կրնայ արթնցնել իր արեան մէջ նիրհող ազնուագոյն հին բնագոյները. որ կրնայ իր խղճմտանքին մէջ կենդանացած զգալ իր պատմութեան փառաւորագոյն տիպարները: — Հոգեբանական այդ օրէնքին համեմատ է որ Յիսուսի գիտակցութեան մէջ կը վերերևին և իրեն հետ կը խօսակցին Մովսէս և Եղիա:

4. Ահա Յիսուսի յաւիտենական օրինակը, որ թարթի բարձունքէն կ'աւանդուի մեզի:

Մովսէս և Եղիա. — օրէնքն ու նախանձախնդրութիւնը. արդարութիւնը և համոզումին քաջութիւնը: Որպէսզի զազափարական գործիչ մը կարենայ ընթանալ դէպի իր կոչումին վախճանը, պէտք է որ ունենայ այդ երկուքէն. պէտք է որ արդարութիւնը ուղղէ իր քայլերը, և անկեղծութիւնը թախք տայ իր հոգւոյն: Այդ երկուքը ունեցող անձը միայն կրնայ իր վրայ փայլեցնել մեծ նկարագիրներու շնորհքը, որ ազնուականութիւնն է սրտին և պայծառակերպութիւնը հոգիին. առանց անոնց, մարդկային կեանքը կը կորսնցնէ ամէն ինչ որ զազափարական է իր մէջ, ու կը վերածուի անասնական վիճակի մը:

5. Վասնզի, ինչպէս ըսուած է, օրէնքը պարտականութեանց լոյսն է, և ո՛րչափ աւելի ունենանք այդ լոյսէն, ա՛յնքան աւելի ընդունակ կ'ըլլանք ճանչնալու և կատարելու մեր պարտականութիւնները. ու օրէնք մը ա՛յնքան քաղցր է ու սրբտաղիցիկ, որքան աւելի բարոյական է անիկա: Կեանքին մէջ երկու բան կայ գեղեցիկ. աստեղազարդ երկինքը՝ մեր զըլխուն վերև, ու բարոյական օրէնքը՝ մեր ներսիդին: Արդարութեան սէրը բնատուր զգացում մըն է սրտին համար. հոգիին ջիղն է ան, եթէ հնար է այսպէս ըսել: Բայց ինչպէս առանց մարդանքի շուտով կը խանգարուի մարդուն ջղային կազմուածքը, նոյնպէս առանց օրէնքի շուտով կը խամբի արդարութեան զգացումը. ան է, օրէնքն է որ կը մտրակէ, կ'ուղղէ,


մշտական կանոնաւորութեան մէջ կը պահէ արդարութեան զգացումը: Որովհետեւ, մինչդեռ արդարութեան փափաքը անձնական զգացում մըն է, օրէնքը, ապրուած փորձառութիւններու՝ գտուած և ճշգուտակատողութիւններու արդիւնք, հանրային սկզբունք մըն է, ժամանակի և ընկերութեանց շրջաններուն մէջէն յառաջացած, և մեծ միտքերու հաւանութեամբ կը ընթուած:

6. Բայց ո՛չ արդարութեան սէրը և ո՛չ օրէնքին յարգանքը պիտի չարժէին ոչինչ, եթէ բան մը՝ բարոյական ուրիշ դորութիւն մը չփոխարկէր զանոնք կեանքի: Այդ դորութիւնն է անկեղծութիւնը, համոզումն քաջութիւնը: Սրտի անվերապահ յորդում, անիկա նախանձախնայրութիւն կը ստեղծէ հոն, ուր, առանց իրեն, մեռեալ տառ մը պիտի մնար օրէնքը. զիմադրութեան անընկճելի ողի մը կը կազմէ հոն, ուր, առանց իրեն, լոկ բառ մը պիտի մնար արդարութիւնը. ու, առաքինութեան այլազան ձևերուն տակ, փիլիսոփայ կ'ընէ մարդը բախտին դաժանութիւններուն դէմ, անվհատ ու անվեհեր՝ կեանքի դժուարութիւններուն մէջ, ամբապուտ և աննուստ՝ փորձութեանց մոլորեցնող սաղբանքներուն առջև:

7. Մոլութեւ և եղիտ. օրէնքն ու անկեղծութիւնը, արդարութիւնն ու անձնըւիրութիւնը. այդ երկուքն է որ կը խօսին Յիսուսի գիտակցութեան մէջ, յիշեցնելով իրեն նրուսադէմը, ուր պիտի երթար, վերջին անգամն ըլլալով: Ու անոնց լոյսովն է որ անիկա Թարթրի փառքին մէջէն կը տեսնէ լեբան ստորոտը կեանքի դժնգակ դառնութեանց մէջ գալարուող մարդկութիւնը, և աւելի հեռուն՝ Գողգոթայի կախազանը: Իր ցեղին հոգիէն փրթած զոյգ մը ճիշերն անոնք, որ իր կոչումին՝ իր փրկարար պաշտօնին գիտակցութեամբ կը լիցնեն իր սիրտը, իր պարտականութեանց զգացումը նորոգելով և զօրացնելով անոր մէջ: Ու իր անձին և գործին, իր գերին և պաշտօնին վրայ ազօթասոյգ խոհումի այդ պահուն, իր աշակերտները կը տեսնեն զինքը փառաւորուած աստուածային մեծփայլութեամբ:

Վասնզի չկայ մարդկային հոգիին մէջ զինքը ստուգապէս բարձրացնող բան մը՝ քան պարտականութեան սէրն ու կամքը, որ իր կատարելութեան կը հասցնէ, կամ, կրօնական բացատրութեամբ, կը պայծառակերպէ մարդը:

ԱԲԵՂԱՅ



### ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՅԼԵԻԱՅԼ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Այն երկիրը, ուր բնիկ հին ցեղերուն հետ խառն յաջորդաբար ապրեցան Քանանացիները, Երրայեցիները, Յոյները, Հռոմայեցիները, Բիւզանդացիներն և Արաբները, դարերու ընթացքին ունեցած է այլ և այլ անուններ որոնք ծագում առած են հոն բնակող ժողովուրդներէն ու հոն տեղի ունեցած կրօնական անցքերէն:

#### 1. — Քանանու Երկիր կամ Քանան.

Այս է երկիրն ամենէն հին անունը. ան կը կոչուի նաև Քանանացոց Երկիր: Իսկ Սուրբ Գրոց մէջ այս անունով կը ճանչցուի Յորդանանի արևմուտքը տարածուած ամբողջ երկիրը: Քանան բառը կ'երևի յեգիպտոս Թէլ-Ամարնայի մէջ գտնուած ասորակոն աղիւսներուն կամ պնակիտներուն վրայ Քինախի կամ Քինախնի ձևով, իսկ եգիպտական արձանագրութիւնները ունին պ-Քա-նն-նա (= Քանան) բառը:

#### 2. — Ամովրիացոց Երկիր.

Սուրբ Գիրքին մէջ քանի մը տեղեր (Յեսու ԻԳ. 18, Ամովս Բ. 10) կը յիշուի Երկիր Ամովրիացոց, առնելով անունէն հին ցեղի մը, որ Իսրայելացիներէն առաջ բնակած էր հոն: Նոյն անունը կը գտնուի դարձեալ Թէլ-Ամարնայի աղիւսներուն վրայ: Ամովրիացոց Երկիր ըսելով առաւելապէս կը հասկցուի Պաղեստինի հիւսիսակողմի գաւառամասը:

Պաղեստին կոչուած է նաև Երկիր Քեսացոց (Նէք Գ. 17. ԻԳ. 5) հիթիթական քանի մը ցեղերու անունով, որոնք անոր հարաւը կը բնակէին (\*), բայց բուն Քես-

(\*) Յիշել պատմութիւնը Արրահամի, որ Մաք-փեղայի ագարակը գնեց եփրոն Բեռացիէն:

տացւոց երկիրը Քանանու հիւսիսը կը զբա-  
նուէր:

Ելից Գիրքի երրորդ գլխուն մէջ Պա-  
ղեստին կոչուած է նաև Երկիր Փերեզա-  
ցւոց, Խեւացւոց և Յերուսաղեոց (Գ. 17)  
յանուն այն ցեղերուն որոնք կը տիրէին  
Պաղեստինի հարաւամասին:

### 3. — Երայեցւոց Երկիր.

Յակոբ նահապետի որդին՝ Յովսէփ Ե-  
գիպտոսի բանտին մէջ Երկիր Երայեցւոց  
կ'անուանէ իր հայրենիքը, ուր վաճառուե-  
ցաւ իր եղբայրներէն:

### 4. — Իսրայէլի Երկիր.

Երբեմն այս անունով կը կոչուէր հրէա-  
կան տասը ցեղերէ բաղկացած բաժանեալ  
Թագաւորութիւնը միայն, և երբեմն՝ ամ-  
բողջ Պաղեստին: Թաւմուտներն ալ այսպէս  
կը սիրեն կոչել Երկիրը: Այս միւրեւոյն ա-  
նունը կու տայ նաև Տիրոջ հրեշտակը, որ  
Եգիպտոսի մէջ Յովսէփին երեւցաւ ու պատ-  
ուիրեց՝ առնել Մանուկը և իր Մայրը ու  
դառնալ իր հայրերու երկիրը (Մատթ. Բ.  
20): Ներկայիս ալ Սիոնիստները ընդու-  
նած են այս անունը, որ համառօտագրու-  
թեամբ քանդակուած է Պաղեստինի այժ-  
մեան դրամներուն և նամակադրոշմներուն  
վրայ:

Ասորեստանցիք Մաք-Ախարրիի կամ  
Արեւմտեան Երկրին (Միջերկրականի ա-  
փունք) մէջ առած էին Պաղեստինը, բայց  
ձանօթ էր իրենց նաև Յուդայի Երկիր (Մաթ-  
-Նաուտու) անունը ինչպէս նաև Իսրայէլի  
Թագաւորութիւնը՝ զոր կ'անուանէին Սմրիի  
սան Երկիրը (Մաթ-Հումրի), վասնզի Օմրի  
կամ Ամրի Թագաւորը նոր հարստութիւն  
մը հիմնած էր Սամարիոյ մէջ և զայն մայ-  
րաքաղաք ըրած էր այդ հարստութեան:

### 5. — Յուդա.

Բաբելոնի գերութենէն յետոյ ըոյր  
Իսրայելացիները՝ այսինքն Յակոբի կամ  
Իսրայէլի զաւակները առ հասարակ հրեայ  
(եառու) կոչուեցան, այդ պատճառաւ եր-  
բեմն Յուդա անունը տրուեցաւ ամբողջ Պա-  
ղեստինի: Մտարբոն յոյն աշխարհագիրը  
Յուդան կը զնէ Փիւնիկէի և Սիւրիոյ ան-  
միջոպէս հարաւը:

### 6. — Ենովայի (կամ Եանվէի) Երկիր.

Իսրայէլի Երկիրը, որ կոչուած է եր-  
բեմն պարզապէս Երկիր (Հուսթ Ա. 1, Ե-  
րեմ. ԺԲ. 4), Աստուծոյ միայն կը պատ-  
կանէր, որ իրեն բնակավայր ըրած էր զայն:  
Երբայեցիք անոր արդիւնքը միայն վայե-  
լելու իրաւունք ունէին՝ Ղեւտացւոց Գիրքի  
սա հատուածին համաձայն. «Իմ է Երկիր.  
քանզի պանդուխտք և յժդհէք էք դուք  
առաջի իմ» (Ղեւտ. ԻԵ. 23): Ովսէ մար-  
գարէ նոյնպէս կ'անուանէ զայն Երկիր  
Տեառն կամ Երկիր Եանվէի (Թ. 3): Ասոր  
հոմանիչ իմաստով է որ Երբայեցւոց Թուզ-  
թին մէջ (ԺԱ. 9) գրուած է Երկիր Աւետաց  
և Թուոց Գիրքին մէջ (ԼԲ. 11)՝ «Երկիրն  
զոր երզուայ տալ Արբահամու և Իսահա-  
կայ և Յակոբայ», այսինքն՝ Խոստացուած  
Երկիրը:

### 7. — Պաղեստին.

Որքան որ այս անունով կ'իմացուի  
Արբահան Պատմութեան յիշատակած եր-  
կիրը իր ամբողջութեամբ, բայց և այնպէս  
բնաւ երբեք աստուածաշնչական անուն  
մը չէ Պաղեստին: Անոր երբայեցիքէն է  
Պիլիեսիմ կամ Փղշտացւոց Երկիր: Սուրբ  
Գիրքին մէջ այս անունը կը տրուի ներկայ  
Պաղեստինի հարաւ-արեւմտեան երկրամա-  
սին: Յովսէպոս, որ մեր Թուականի առա-  
ջին դարուն գրած է իր Պատմութիւնը,  
այս սեղմ իմաստով կը գործածէ Պաղես-  
տին անունը: Հերոդոտոս հինգերորդ դա-  
րուն (Ն. Ք.) կը յիշէ Պաղեստինի մէջ ապ-  
րող Հարաւային Սիւրիոյ բնակիչները, ու  
այն ատենէն յոյն գրողներու քով գործա-  
ծական եղաւ Սիւրո-Պաղեստին բացատրու-  
թիւնը, որով ցոյց տալ կ'ուզուէր՝ մէկ  
կողմէ Փիւնիկէի և Սիւրիոյ և միւս կողմէ՝  
Եգիպտոսի մէջ պարփակուած երկիրը: Ան-  
տոնինոս Պիոսի կայսրութեան ժամանակ,  
139 թուականին (Յ. Ք.), Պաղեստին ա-  
նունը Հռոմայեցւոց պաշտօնական գրու-  
թեանց մէջ անցաւ: Եւսեբիոս և Յերոնի-  
մոս այս անուամբ ճանչցուած երկիրը կը  
տարածեն՝ հարաւէն մինչև Եղոմայեցւոց  
Ելաթ քաղաքը (Ելանեան կամ Աքապայի  
Ծովածոցին վրայ), և հիւսիսէն՝ մինչև  
Պելլա և Հիպպոս (Տիրերական Ծովուն մօտ):  
Հինգերորդ դարուն Պաղեստին կը բաժ-

նուէր երեք մասերու . ա) Պաղեսիին Առաջին, որ կը պարունակէր Յուզան եւ Սամարիան, բ) Պաղեսիին Երկրորդ՝ Գալիլիա եւ Վերին Յորգանանի երկրամասը եւ գ) Պաղեսիին Երրորդ, որ Բերսարէէն մինչեւ Ելանեան կամ Աքապոյի Մովածոցը երկարելով՝ կ'ընդգրկէր Մովարի հին երկիրը:

Այսպէս Պաղեստին անունը, որ Փղըշտացոց փոքրիկ երկրին անունն էր, տըրուեցաւ Եգիպտոսէն մինչև Սիւրիա երկարող երկրին ու այդ անունը անփոփոխ մնաց մինչև վերջ:

Հսինք արդէն թէ ներկայ Սիոնիստները զազրեցուցած են երկրին Պաղեստին յորջորջումը, որ Հրեաներու՝ անցեալին մէջ ամենէն սխերիմ թշնամիները, Փղշտացի-

ները, կը յիշեցնէ, ու հիմա Իսրայէլի երկիր (էրէց Իզրայէլ) քաղցրահնչիւն անունը կը գործածեն:

8. — Սուրբ Երկիր.

Այս անունը՝ որ յիշուած է Զաքարիայի մարգարէութեան (Բ. 16), Իմաստութեան (ԺԲ. 3), Երկրորդ Մակարայեցոց (Ա. 7) զիրքերուն և Փիլոն Եբրայեցիի գրութեանց մէջ, սովորական դարձաւ քրիստոնեաներու համար երկրորդ դարէն սկսեալ: Եւ իսկապէս Պաղեստին սուրբ և նուիրականացած երկիրն է, վասնզի հոն ծնաւ Աստուածորդին ու հոն ապրեցաւ եւ ընդ մարդկան շրջեցաւ:

Հայացուց՝ Մ. Ն. Ն.

Ք Ա Ր Ի Ս Ա Մ Ա Ր Ա Ց Ի Ն

«Ո՞վ է ընկերը» հարցումիդ՝ ա՛յս պատասխան.  
 Մարդ մ'երիճով կ'երբար հետի, ինքն առանձին.  
 Դարանակալ գողերը զայն կողոպտեցին,  
 Ու բողուցին զայն զերդ մեռել մը անպատան:

Քանանայ մ'որ այդ խեղն մարդուն փոխն կ'անցներ,  
 Տեսաւ զայն. բայց չը շեղեցաւ իր նամբէն բնաւ:  
 Ղեւսացի մ'ալ անցաւ յետոյ, որ նոյնն ըրաւ.  
 Երրորդ անցորդ մ'ունեցաւ սիւրս մը անձնուրէր:

Սամարացի մ'եր, որ գրասէն նայելով վար,  
 «Խեղն մարդ» ըսաւ: Անիկա ձի մը հեծած էր:  
 Խաւ մարդուն փով, եւ զըլուխն առնելով վեր,  
 Կարեկցութեամբ ըսաւ. «Ո՞ր տեղ է ցաւդ, եղբայր»:

Զինչ զինիով օձեց անոր տրորուած մարմինն,  
 Իր գրասին վրայ առաւ զանի՝ դեռ անկենդան,  
 Ինք հոգաց ծախքը՝ անելով զայն օրեւան . . .  
 Պիտի սիրուի միտք բարեսիրտ Սամարացին:

Թրգով. Հրանդ Սարկաւազ

JEAN AICARD

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ



Սա՛ մեր կեանքի արեգակն իր ծագման մէջ իսկ կը սփռունի .  
 Հազի՛ւ նուազկոս հակասներուն մեր կ'արձակէ ան մի ֆանի  
 ձառագայթներ դողդոջ, որոնք կը ոգորին գիւտերին հետ,  
 Կ'անի ըստուերն, կը մեռնի տուն, ամէն ինչ խոյս կուտայ յաւէս :

Բայց թող ուրիշը զարհուրի այդ փսմնելի տեսարանէն,  
 Ահն ու սարսափը անդունդին ավտոնիէն զա՛յն թող վերջոսնեն  
 Ա՛ն չը կըրնայ թող հեռուէն լրսել առանց հեծեծելու  
 Մեռելներու շարականին մօտեցող ձայնը ողբարկու,  
 Տարփածուի մը կամ եղբոր մ' հառաչանքներն հեղձամըղձուկ,  
 Որ կ'առկախուին եզերքներէն անոր մահնին մահաբերուկ,  
 Եւ կամ հեծիւնը արոյրին, որուն զօղանջը մոլեգնած  
 Կ'ազդարարէ մահկանացուաց թէ եղկելի մ' ես է պակասած :

Ես կ'ողջունեմ ըզբեզ, ո՛վ մահ, ազատարար երկնային, դու,  
 Չես երեւիր ինձի երբեք, երբեք, տեսովն այն անարկու,  
 Չոր քեզ տեսած եմ, ի վաղուց, սարսափը կամ կարծիքներ թիւր .  
 Չի գիներ աչք ամենեւին աշխարհաւեր փանդող մի սուր .  
 ձակասը չէ անագորոյն. աչքը չունի նենգութեան մութ .  
 Թ՛րբուառներուն՝ քեզ օգնութեան դրկեց Աստուած մը բարեգութ .  
 Ոչընչացնող չէ՛ս դուն բընաւ, այլ ազատող . Գու ձեռքիդ մէջ,  
 Պատգամաւոր երկնային, կայ աստուածային ջահ մը անեւջ .  
 Երբ կը փակուին այս աշխարհի լոյսին հանդէպ յոգնած աչքես,  
 Դուն սրբագոյն պայծառութիւն մը կը զեղուս կոպերէս նես .  
 Ու յոյսը, փոքր շողարձակ, երազելով շրմի մը վրայ,  
 Հաւաստին վրայ յեցած՝ առջեւըս պերն աշխարհ մը կը բանայ :  
 Եկո՛ւր փակել, եկո՛ւր կոխել մարմնոյս կապերն այս առաքուր .  
 Եկո՛ւր, ինձ բա՛ց դուն այս բանսին, եկուր ինձ փութերդ տո՛ւր .  
 Է՞ր կը յամես. երեւցի՛ր, օ՛ն, որ վերջապէս սրանամ մեկնիմ  
 Գէպի էակն այն անծանօթ, որ ըսկիզբն է եւ վախճանն իմ :

Ո՞վ զիս քեցեց անկէ . ո՞վ եմ, եւ ի՞նչ պիտի լինիմ ես դեռ .  
 Ա՛խ, կը մեռնիմ, ու ծընիլն ի՞նչ է տակալին ես չեմ գիտեր .  
 Ո՞վ դու հոգիդ, հիւր անծանօթ, զոր գուցէ զուր կը կանչեմ, դուն  
 Երբ դեռ չէիր ոգեւորած զիս, ո՞ր երկինքն էր քեզի տուն .  
 Ո՞ր զօրութիւնը քեզ նետեց այս խեղճ գունսին վրայ վերէն .  
 Ո՞ր ձեռնն ըզբեզ խրքեց փակեց այս զընդանին մէջ կաւեղէն .  
 Ի՞նչ գերանրաւ կըցորդութեամբ, ի՛նչ կապերով գաղտուկ՝ ներքին,


Քեզի մարմինն է միացած, ու նոյն ասեմ դուն մարմինին.  
Ե՞րբ անջատուի պիտի խապառ հոգին նիրքէն. արդեօք ո՞ր օր  
Թողլով երկիրն այս՝ արդեօք ո՞ր պիտի երբաս պալասը նոր.  
Մոռցա՞ծ՝ մոռցա՞ծ ես ամէն բան. գերեզմանէն ալ, ա՛խ, անդին  
Մոռացօղի մը մէջ նորոգ պիտի ծընի՞ս դուն վերստին.  
Պիտի սկըսի՞ս այնտեղ նոր կեանք մ'այս սեղիներն համանմանակ,  
Կամ Ա.սուծոյ գրեկացը մէջ, քո հայրենիք ու աղբերակ,  
Ազատագրած խապառքսդ ու՝ մանկանացու այդ կապերէն,  
Յաւերժական իրաւունքներդ վայելե՞ս պիտի նորէն:

Այո՛, այո՛, ա՛յդ իսկ է յոյսն իմ, ո՛վ կեանքիս դուն կէսն ըսոյց.  
Անոր շնորհիւն է որ արդէն հոգիս կրկին դարձած առոյգ,  
Գիծերուդ վրայ բովիչ կըրցաւ տեսնել առանց բնաւ սոսկումի  
Գարնան բոլոր այն գոյներուն գողտրիկ՝ բօւնիլը միառմի.  
Անոր շնորհիւն է որ, քէն խոց՝ այն սլաքէն որ զարկաւ իմ  
Կեանքս նիւան, ես իմ մեռած վայրկեանիս ալ պիտի ժրպիմ.  
Ու խընդութեան արատուներ, մեր հրածեցի վերջին պահուն,  
Հուսկ նայուածքիդ ներքեւ պիտի պըսպըղան մէջն իմ աչերուն:

«Յո՛յս ընդունայն», պիտի գոչէ ե՛ւ երամակն Եպիկուրի,  
Ե՛ւ նա որուն եղծիչ ձեռքին սակ բնութիւնն յար կը խարխարի,  
Եւ որ զբնոյն մէկ անկիւնին մէջ դեռակազմ իր ուղեղին  
Կ'տեսնէ որ նիրքը կ'աւելասի, ու ինչպէս բոյս՝ կ'անի հոգին:  
Անխորհուրդ դու, պիտի ըսեն, ամբարհաւա՛ն սրբի գերի,  
Նայէ՛ չորս դիզ, կը սկսի ամէն բան, ու ամէն բան կը ծիրի.  
Կ'մեռնի ամէն ծնող, ամէն բան իր վախճանին կ'երբայ արագ.  
Ծաղիկն ի՛նչպէս կը բօւնի, տե՛ս, սա դաւեւումն մէջ դեղնուրակ.  
Տե՛ս քէ ի՛նչպէս անտաններուն մէջ այն մայրին պերճապըսակ  
Իր սարիքին ծանրութենէն ինկած՝ կ'սողայ խոտերուն սակ:  
Տե՛ս ծովերն ի՛նչպէս են ցամբեր իրենց չորցած անկողնին մէջ.  
Երկինքն անգամ կարծես չունի վայլն իր նախկին փողփողկէնչ:  
Աստղն այն որուն ծածկած է ծնունդը ժամանակը մեր միտէն,  
Արեւն այդ՝ միտք դէպի անկում կ'ընթանայ մեզ պէս ապաքէն.  
Եւ երկինքին մէջ ամայի մահացուները խելայեղ  
Պիտի վըրճուեն օր մ'ու չկըրնան պիտի զըսնել զայն ոչ մէկ տեղ:  
Գարնո՛ւր աչերդ, նայէ՛ քո շուրջըդ, բովանդակ բնութեան մէջ տե՛ս,  
Գարերն ի՛նչպէս փոշիի վրայ փոշի բարդեր են դէզ առ դէզ.  
Ու ժամանակը մէկ հայրով հրպարտութիւնըդ փըրեղով,  
Ի՛նչպէս բոլոր իր ծնունդներուն կ'ըլլայ դագաղ մը անխրոով:  
Ու մա՛րդը, մա՛րդը միայն, ո՛վ յիմարտութիւն վըսեմական,  
Կը հաւասայ իր շիրմին խորը զըսնել կեանք մը անվախճան.  
Ու մըրկայոյց յորձանքներէ մըրում զէպի ցնորհներ անէ,  
Ժամանակէն ջախջախուած, դեռ յաւերժութիւնը կ'երանէ:


# ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

## ԻԳՆԱՏԻՈՍ ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉ ԵՒ ՇՈԹՈՒԿԱՆՑ ՏՈՂԱՐ



Յովհաննու սկզբնազարդի ճակատը նոյնպէս քառանկիւնի կլիսոխորան է, ձախից երկար իւն, խկ աջից լուսանցքի գաւազանազարդը: Քառանկիւնու միջին տարածութիւնը ծածկուած է իրար մէջ հիւսուած երկրաչափական բոլորակներով կապոյտ, մանիչակագոյն եւ կարմիր գոյ-

զուտ արեւելեան բնոյթ ունի, ազատ բիւզանդական ազդեցութիւնից, եւ աւելի մօտ սասանեան եւ միջագետական-արաբական աւանդներին (պատկ. 5, 6, 7): Նոյնն են մատնանշում նաև թռչունների այլ և այլ ձևակերպութիւններն իրրև լուսանցքի զարդեր (7, 8, 9): Կործազրում է, բայց



Պատկեր 5


ներով. շրջագծերը սպիտակ կամ սուրճագոյն նուրբ գծերով երկուսի բաժանուած: Քառանկիւնու ընդհանուր շրջանակը մոյգ կապոյտի վերայ աւելի բաց կապոյտով ոլորապտոյտ արմաւենիկ է: Սրանց հետ եւ լուսանցքի զարդերը ցոյց են տալիս, որ Իգնատիոսի արուեստը

քիչ չափով, խեցսկի՝ կարմիր յատակի վերայ, գոյները կապոյտ, մանիչակագոյն, կանաչ և կարմիր, վերջինը միայն գնդակների, օղակների կամ կանթերի համար, բոլորն էլ անփայլ, լուրջ, դիմացկուն եւ տպաւորիչ իրենց համադրութեամբ: Սիրած մօտիւններն են, ինչպէս տեսանք,

արմաւենիկ՝ թերթի կեղրոնում կարմիր գնդակով (պատ. 3, 4. շուս. 6), եռատերե կամ հնգատերե (պատ. 3, 4) թերթերի բաժանման տեղում կարմիր գնդակով, արմաւենիկի և բուսական զարդերի ցողունների վերայ զոյգ գծերով օղակաւորում կամ կանթեր, որ երեան է գալիս սասանեան արծաթի գործերի<sup>(1)</sup> և դասական շրջանի (մինչ արար. արշ.) բուսական զարդաքանդակներին մէջ (պատկ. 4), ութամեի

երկրաչափական և այլ ձևերով (պատ. 3, 4):

Ուշադրութեան արժանի է ազատ սիւների վրայ, սրածայր գմբեթով, երկյարկանի մատուռը, որ ԺԳ. և ԺԴ. դարերում ընդհանրացած, բայց ծագմամբ հին, ԺԱ. դարու ճարտարապետական և մանրանկարչական տուեալներով յայտնի, կապուած արուեստի որոշ հոսանքի հետ:



Պատկեր 6

և փակագծի կողերի (մէջք մէջքի) նմանութիւն բերող զարդեր (պատ. 5. Ժ. տառի վերայ, պատ. 3. լուս. զարդը), սվաստիկաձև և երկրաչափական վարդեակներ (պատ. 3, 4), ձուածեններից կազմուած կամ սրտաձևերից կազմուած խաչաձևեր (պատ. 3, 4), պարզ և բարդ հիւսուածքներ,


Ե.

Իգնատիոսի մի ուրիշ գործից հասել է մի հատակոտոր, Ա. Կորնթ. Ա. 28-Բ. 3. Ձի գէսն իմ խափանեցէ... և ևս տկարութեամբ և ևր», որ այժմ էջմ. N 879/928. հց. ձեռագրի կազմի երեսն է: Գրչութիւնը ճիշդ նոյնն է, ինչ որ Բագնոյրի աւետարանինը, միայն սա քիչ փոքր է, և իւրաքանչիւր երեսը 16 տողից է բաղկացած:

(1) Wostotchnoje Serebro. Atlas. Smirnow. տախտակ L. 84. LXXIII. 130, LXVI. 111, LXXII. 128. CXXX. 325 եւայլն:

Հատակոտորի ներքևի լուսանցքում սքանչելի փոքր երկաթագրով զրիչը հետևեալ նկատողութիւնն ունի. «Զիգնատիոս և զԲրիտտափոք յաղաւթս յիշեալիք»: Բրիտտափոքը նորա աշխատակիցն է, թէ աշակերտը, չգիտենք, մինք կը տեսնենք, Խժկոնից աւետարանի յիշատակարանից, որ նա մի աշակերտ ունէր Յովսէփ անունով:

Տ. Աւետիքեան Սմբատի «Զեռագիրների ցուցակ նոր Զուղայի» անտիպ աշխատութիւնից, թ. 154. հետևեալ մանրամասնութիւններն ունինք այդ ձեռագրի մասին. «Թերթք 406, 33x5x24սմ., երկսիւն՝ 17 տող: Մագաղաթ խիստ ճերմակ, մաքուր, մետրական երկաթագիր 0,5սմ., հարուստ պատկերազարդ, գոյներով և սուկեգօծ: Սկիզբը 14 տնօրինական պատկերներ ապա չորս աւետարանիչք, 5 խո-



Պատկեր 7

Զ.

Անշուշտ, զգալի է հայ արուեստի պատմութեան համար «Հոռոմոսի սուկետուփ աւետարաննի, ինչպէս և Վենետիկի և Բագնայրի աւետարանների կարեւոր մասերի կորուստը, բայց մեղմանում է մասամբ այդ ցաւը, որ Իգնատիոսի մի երրորդ գործը, այժմ՝ Ն. Զուղայի Ամենափրկչի N 36 աւետարանը, անմիաս հասել է մեզ և հնարաւորութիւն կայ լիովին պարզել և գնահատել նորա արուեստը նաև պատկերազարկան տեսակէտով:


րան, լուսանցազարդերով: Գրիչն է Իգնատիոս<sup>(1)</sup>: Իբրում է և յիշատակարանները, որ գրուած է սաացողի բերանից. Բանաւորը և իւր կենակիցը Աղատիկին յուսալով Աստուծոյ ողորմութեան՝ ստացել են իրենց արդար վաստակով այս աստուածային գանձը «ի պայծառութիւն սրեկիզեցւոյ և ի վայելումն մանկանց առագաստի». խնդրում է յիշել իրեն հետ «և

(1) Այս տեղեկութիւնները բաղել ենր Հ. Ակինեանի արտագրութիւնից:

զանուցանաւ զն իմ զբարեպաշտ իշխանաց  
 իշխանն զպատրոնն Դաւիթ Շոթոսկանց և  
 զորդիսն իւր զքաջ և զանուանի պատրո-  
 նաց պատրոն Գրիգոր եւ զորդիսն իւր  
 զԱմրատ և զԱրջուկն և զԱրզուխաթունն».  
 նրանք անգաւակ լինելով, ստանում են

և ի սր. Յակոբ ի ձեռն Պաւղոս վրդ. ին որ  
 է ամենայն բարեաց պատճառ և ածապա-  
 տիւ տր. Արասայ եպո. ի և հաւր Սարգսի  
 հեղի և ամենաբարոյ և այլ սր., միաբան  
 եղբարց»:

Աւետարանը գրուել է ՈԶԵ (= 1236)



Պատկեր 8

իրբե «գաւակ ի Սիոն» «զածախաւս մատ-  
 եանս զայս պայծառ նիւթով և գեղեցիկ  
 զրով եւ ընտիր բանիւք ցանկալի ամենայն  
 տեսողաց», «եւ աւանդեցի զսա ի հրեշ-  
 տակարնակ ուխտն Խժկանս որ Տիկորայ  
 վանք կոչի ի սր. Սարգիս և ի սր. Գրիգոր

թուին, ի զառն և ի նեղ ժամանակի յո-  
 բում ամի առաւ մայրաքաղաքն Անի»  
 Թաթարների ձեռքով. համառօտ նկարա-  
 զրում է «աստուածասաստ» այն բարկու-  
 թիւնը, որ եկաւ Հայոց, Վրաց և Տաճ-  
 կաց աշխարհները վերայ «ի մարդադէմ


գազանաց», իրենց զօրավիգն ունենալով «գեք և սատանէք»: «Անթիւ էր աւերումն քաղաքաց և գաւառաց մինչեւ ի մեր սահմանս որ էր Թուականիս ՈՉԵՑ»:

Ի վերջոյ Բռնաւորը «մեծ հաւատով և յուսով» խնդրում է «սիրաբար ի սբ. և ի պատուական եղբարց», երբ Հոգւոյ զալըստեանը կը վերջաւորուի աւետարանի ընթերցումը՝ «երանի որում Թողութիւն տացէք և զպատարագին պատենն դուք հոգացէք»:

րեգակն և յիշատակ անջնջելի պարոն Բռնաւորին, ամէն»:

Իգնատիոսն ունի և իւր յատուկ յիշատակարանները. 16ա. 200բ. և 403ա: Բերում ենք միայն առաջինը. «Զիգնատիոս գծող սբ. աւետարանիս և զձնողս նր. յիշեալ, ո՛վ եղբայր, յորժամ կարգաս. ընդ նմին և զաշակերտ նորա զՅովսէփ մի մուսանայցես ի բարի կամաց և ամ. զձեզ յիշէ ի բարի»:

Երկու ամուսինների և նրանց նուիրա-



Պատկեր 9


Յիշատակարանը փակւում է հետեւեալ հատուածով. «Արդ տր. Աբասս եպս. ևւ վրդս. Պաւղոս և հայր Գրիգոր և այլ միաբանքս հաստատեցաք յեկեղեցւոյ զրանս որ զեղիական երկուշաբաթ աւրն զմին պատարագն անխորան յամենայն ամի Բռնաւորին առնեն. ով և լինի հայր. կատարիչք գրոյս աւրհնեալ եղիցին և խափանիչքն դատապարտեսցին յայ. զի քս. սբ. աւետարանս (!) այս պայժառ՝ է քան զա-

րերած աւետարանի մասին տեղեկութիւն ունինք նաև Խժկոնից սբ. Սարգսի վանքի հարաւային պատի մի արձանագրութեան մէջ, որ մէջ ենք բերում ամբողջութեամբ նմանահանութեան հետ (պատ. 10. ձախ կամարի տակ):

1.       : Թուին: ՈՉԹ:
2.  Շնորհիւ ևւ ող
3.  որմութրն այ ևս բռնաւորս
4.  ձառայ քի ևւ ամուսին իմ Աղատի

- 5. կին սղորմութբ ամասէր պարոնի իմո Գրիգ
- 6. որո միարանեցաք սբ ուխտիս իջըծկանից եւ ընծաե
- 7. ցաք ի սմա զմեր դանձազին այգին ուր ի Մրեն է (զուցէ«ե» փոխանակ «է» ի) զոր
- 8. Աղբորն կոչեն եւ աւետարն մեծագին ի ձեռն ամապոստ
- 9. իւ կայսկոպոսիս ար Աբասա եւ այլ սբ հղբարցս եւ սոքա

Խնդիրը պարզ է, որ արձանագրութեանս մէջ յիշուած աւետարանը նոյնն է, որի մասին խօսք եղաւ վերեւ. չորս տարի յետոյ երկու ամուսինները նորից միարանում են ինքնից ուխտին՝ եւ այս անգամ նուիրում իրենց դանձազին այգին, «որ ի Մրեն», բայց արձանագրութեան մէջ յիշուած է և նախկինը՝ աւետարանի նուիրարութիւնը: Եթէ լինէր մի այլ աւետարան, կը շեշտուէր այդ մասին որեւէ կեր-



Պատկեր 10

- 10. փոխարէն հատուցին մեզ զՂազարու տաւնին պատար
- 11. ազն մինչև ի գալուստ բանին այգկեան ինձ առն
- 12. են Բռնաւորիս եւ զկէսն զուգակցի իմո Աղատիկնա
- 13. Արդ որ զգրեալս մեր կատարեն արհնեալ լիցին
- 14. ի քէ այ եւ ուրք խափանեն որոչեալ լիցին ի փառաց որդ
- 15. ոյն այ(¹).

պով, քանի որ նուիրարերոզ և ստացող անձնաւորութիւնները նոյն են, ինչպէս և նոյն է տեղական իշխանը «պարոն Գրիգոր», որ յիշատակուած էր աւետարանի մէջ, միայն տոանց հօրը՝ Դաւիթ Շոթրուկանցի, որ այդ ժամանակ զխնամուած էր, հաւանօրէն:

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊՍ. ՅՈՎՍԷՓԵԱՆ

(Շար.)

(1) Ընդգծուած տառերը այս եւ հետեւեալ արձանագրութիւնների մէջ կցուած են իրար:

# Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

## Տ Է Յ Ր Մ Ի Ի Բ Է Լ Ի Բ Ի Ե Կ Ե Ղ Ե Ց Ի Ի Ն Ո Ր Մ Ա Ն Կ Ա Ր Ն Ե Ր Ը

### 2. Եկեղեցիին որմանկարները.

1. Այրին մեծ դրան տպագրութիւն արեւելեան կողմը, պատին շրջանակին գուրսը, եւ երեսութեամբ անոր հետ կապակցութիւն ունեցող, կայ գրեթէ ամբողջութեամբ քանդուած որմանկար մը, լաւ գոյններով (գլխաւորապէս կարմիր եւ դեղին) հաստատուն կճածեփով: Որմանկարին շրջանակը (գրեթէ 2 ոտք բարձր եւ 2 1/2 ոտք լայն) բաւական լաւ պահպանուած է վերի մասը (ուր ան մեղմօրէն կամարի տակ աւնուած է) եւ անոր ձախ կողմը կը տեսնուին քանի մը տիպարներու հետքեր ձախ կողմի վերի անկիւնին վրայ: Միւս կողմերը միայն կը բաւեն որպէս ուղեցոյց ծառայելու մեղի՝ հետեւելու խիստ ընդարձակ լուսապսակի մը շրջագիծին, մէկ ոտք տըրամագիծով, որ կը հասնի մինչեւ 1 1/2 մատնաչափ սահմանէն վար:

Մենք կ'ըզրակայենք թէ որմանկարը մեր Փրկչին կիսանդրին էր: Բայց որմանկարին վրայ գտնուած IGXC գրերը կը թուին ըլլալ գործը ԺԺ. դարու վանական Թէոփանէսի, որու մասին յետոյ պիտի անդրադառնանք:

2. Կողակին եւ դրան միջեւ տպագրութիւն արեւելքը միւս կողմէն մակերեսովէն սկսելով՝ ինչպէս վերջինը, հողին գրեթէ 3 1/2 ոտք, բաւականաչափ ծռելով զէպի արեւմուտք, գրեթէ 3 ոտք եւ 9 մատնաչափ երկայն յատակէն եւ 3 ոտք բարձր որմանկար մը կը ներկայացնէ մեր Փրկչիւն երկու հրեշտակներու եւ երկու սուրբերու միջեւ: Հոն, ինչպէս այլուր, այրին մէջ որմանկարներուն զէմքերը քանդուած են:

Մեր Տէրը ձախ ձեռքովը բռնած է փակուած եւ կոճկուած գիրք մը. մինչ աջ ձեռքը վեր հանելով զէպի ճակատը օրհնութիւն կուտայ: Ծրջագիծը այնքան մեծ է որքան հրեշտակներունը, բայց խաչին թեքը անոր վրայ կը տեսնուին: Դէմքերն

քիչ մը աջ կողմը, կիսով աչքերը եւ մօրուքին մէկ մասը պահպանուած են:

Հրեշտակները՝ որոնց թեքերուն գլուխները կը տեսնուին մակերեսի մը վրայ լուսապսակներու միջինով, իրենց աջ ձեռքով կը կրեն բարակ դաւազաններ մինչեւ իրենց աջ ուսերը: Տիրոջը աջ կողմի հրեշտակը իր ձախ ձեռքին մէջ կը կրէ կլոր փսէ մը վրան խաչով զարդարուած, որուն կէսը ծածկուած է Տիրոջը աջ թեքին կողմը: Տիրոջը ձախ կողմի հրեշտակը իր ձախ ձեռքին կը կրէ լեցունկեկ առարկայ մը աւելի ձուածե քան թէ բոլորակ, որ կը կազմէ տեսակ մը կլոր լուսապսակի պէս բան մը, որուն մեծ մասը կտարուած է, բայց անոր մնացած մասը մութ կապտորակ գոյն մը ունի, որ նաև կը թուի ըլլալ ձուածե: Այս հրեշտակին անմօրուս ծնոտէն քիչ բան կը մնայ: Երկու սուրբերուն երկու ձեռքերը վեր բարձրացած եւ բացուած են ազաչաւորի ձեռով:

Այս որմանկարին գոյները լաւ են եւ կճածեփը խիստ հաստատուն: Կը թուի թէ կը վերաբերի միւս կողմէն գարուն, ինչպէս վերջինը, եւ կ'ըզրակայ թէ երկուքն ալ շատ կանուխէն շինուած են, թերեւ 2. դարուն: Բայց, ինչպէս քանի մը վկայութիւններ կը թելադրեն, անոնք ժամանակակից են պատին հետ, եւ աւելի յետոյ կրնան եղած ըլլալ քան ձուկ մոզայիքը, եւ նաև ոչ ալ վանքի շինութեան առաջին դարուն: Հոն կը գտնուին ժամանակակից արձանագրութեանց հետքեր, այժմ բոլորովին անընթեռնելի, որմանկարին տակը լայն եզրերին վրայ:

3. Այժմ գոնք կողակի աւելի ծանր խնդրոյն, եւ ան թերեւս պիտի կրնայ պարզուիլ՝ եթէ մենք առաջին անգամ նկարագրենք զանազան կճածեփերը:

ա. Ամենահինն է լաւագոյն կճածեփը, բայց գուցէ թեթեւ կերպով աւելի դիւրափշուր քան ինչ որ գործածուած է այն որմանկարներուն մէջ, որոնց վրայ մենք խօսեցանք: Ան գրեթէ անփոփոխ կերպով խաչանշաններ ունի քերուածքներով վերջին կճածեփը բռնելու համար: Ան գրեթէ ամբողջութեան վրայ՝ կողակին պատերուն կողմը, ներկուած է լաւ կարմիրով մը, բայց զէթ մէկ մակերեսին վրայ սովորական ճերմակ կճածեփը ծածկուած է քեր-

ուածքներով: Բ. Այլուր, պատին վերի տարածութեան վրայ, առաստաղին վրայ և անկիւններուն մէջ, ասոր տեղը իբր խարխիս բռնած է հաստատուն տեսակէն գորշագոյն շաղախ մը: Գէթ մէկ կէտին վրայ պատուհանին աջ կողմը պատին ստորին տարածութեան տակը ներկուած կճածեփը աննշմարելիօրէն խառնուած է վերի տարածութեանց գորշագոյն շաղախին մէջ և անոր հետ կազմուած է մէկ մարմին: Գորշ շաղախը բնականաբար ուղղակի չէ ներկուած, բայց ունի ներկուած կճածեփի խաւ մը որուն թանձրութիւնը կը տարբերի խիստ նոսր վիճակէն մինչև 1/2 մատնաչափի հասնող թանձրութեան մը: Այս կճածեփը թեթև կերպով ստորին է, — ոչ հաստատուն — քան ստորին տարածութեան վրայինը, բայց մաքուր է և լաւ: Նոյնպէս անոր գոյները լաւ են: Բայց այս մասերը մեզ կը թելադրեն թէ գորշ շաղախին վրայ հիմնուած նկարները երկու չըջաննեբու կը բաժնուին: Այսպէս, կողակին առաստաղին վրայի մեծ որմանկարը ըստ երևոյթի կը վերաբերի երկրորդ չըջանին: Կողակին ամբողջ առաստաղը և անոր ճակատին անկիւնները ցոյց կուտան այս կերպ կճածեփեր: Գ. Կողակին կողմերը յետոյ ձեւուած են խիստ ստորին կճածեփով մը, գրեթէ ամբողջութեամբ յարդէ, և շինուած են հին կճածեփը քերելով և յարդէ ձեւի վեցնելով: Այս կերպով է որ նկարուած են ստորին տարածութիւնները զրատնգներու և պայմանագրական ծառերու տիպերով: Գ. Կողակին պատերուն շուրջի սրբոց պատկերները շատ տեղերով ծածկուած են այս գէշ տեսակ կճածեփով, թէպէտ իրենց կըճածեփը ա՛յնքան տղեղ ո՛րքան կը տեսնուի մեծ որմանկարին վրայ: Այս կճածեփը բարակ է և զլւրաբեկ, և դէմքերուն նկարները պինդ են և հետեողական:

Մեծ որմանկարը կը ներկայացնէ մեր Տէրը նստած աթոռի մը վրայ գոր կը կրեն չորս հրեշտակներ: Աջ ձեռքով բռնած է ան բաց զիրք մը իր ծունկերուն վրայ: Անոր վրայ գրուած է հետեւալը. «Ես եմ լոյս և կեանք և յարութիւն: Որ հաւատայ յիս ընդունի զկեանս յաւիտենականս և ի դատաստան ոչ մտանէ» (\*):

«Եկաջք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք և ես հանդուցից զձեզ» (\*):

Քրիստոսի ոտքերը գունտի մը վրայ են, որուն վրայ կան վեց թեւեր, որոնք երկրորդ գունտին մը վրայ են, վերջինը մէջտեղէն բաժնուած է կողակին պատերուն շուրջի կարգին կեղրոնական սուրբին լուսապսակովը: Իր ոտքերը միասին կձկուած են: Աջ ձեռքը վերցնելով ճակատը կը տանի օրհնելու համար: Չորս հրեշտակները մանսորչան(\*\*) կը վերցնեն իրենց տարածուած ձեռքերով առանձին առանձին: Վարի կողմի երկու հրեշտակները կը թռչին դէպի կողակին կողմը տարօրինակ օդապարիկի մը նման իրենց խումբերէն առկախ: Վերի զոյգը աւելի ուղիղ զիրք մը ունի և անոնց քղանցքը կ'երևի կէս թափանցիկ մանտորլային մէջէն. մին մեր Տիրոջը աջ կողմը աւելի կամ պակաս թռչող, միւս անոր ձախ կողմը որ բունի մը վրայ կեցած կ'երևի, թէ և զժուար է բան մը ըսել: Մանտորլան զարգարուած է աստղերով, ինչպէս կը տեսնուի լուսանկարին մէջ: Կողակին ճակատի չըջանակը այս որմանկարին կը վերաբերի: Ան է կաղապարուած թելադարը մը՝ նկարուած կարմիր կապով մը որուն վրայ կան գորշագոյն տերեւներու նկարներ անոնց ամբողջ երկայնութեամբը: Որմանկարը այս կերպով կը շարունակուի ճակատին վրայ և կը թուի թէ այրի առաստաղին մեծագոյն մասը կամ ամբողջութեամբ երբեմն ծածկուած էր:

Կողակի շուրջի սուրբերուն երեսները տարուած են և կարմիր խով մը ծածկուած, գուցէ թէոփանէս վանականին աւելածութենէն: Ամբողջը տասներեք են: Թուենք զանոնք հարաւային կողմի արեւմտեան ծայրէն. No. 1 իր թեւերը վեր առած դէպի իր ճակատը աղօթողի ձեռով. No. 2 իր աջ ձեռքը վեր բարձրացուցած է օրհնելու համար. քերուած ճերմակ կճածեփի մը վրայ է ան. No. 3 երկու ձեռ-

զուրններէ առնուած է (Ե. 24, Բ. 12, ԺԱ. 25):  
 (\*) Մատթ. ԺԱ. 28:  
 (\*\*) Մանսորլա (mandorla) խաչերէն բառ մըն է, և կը նշանակէ քրիստոնէական գեղարուեստին մէջ հաւկթաձև և կամ նշաձև ու է առարկայ մը:

(\*) Յովհ. Աւետարանին այս հատուածը երեք

քերով բռնած է գիրք մը. No. 4 ձախ ձեռքով բռնած է գիրք մը և աջոջն ալ կ'օրհնէ: Այս տեղ ղէմքերը գոնէ իրենց ստորին մասերով ունին յարգէ կճածեփ մը որ պարձեալ ծածկած են քերուած հին կճածեփը: Այս կողմի գլուխները գէթ ուղղակի կը մնան հին կճածեփին կամ գորշագոյն շագախին վրայ:

No. 7 ին գլուխը մեր Տիրոջ ոտքերուն տակի ստորին գունար կ'ընդմիջէ: Հիւսիսային կողմը No. 5, 8 և 9 ընդմիջուած են կամարով փոքր սեղանին (prothesis), որուն մէջ հին կճածեփին վարի կարգը գտնուած է կամարին ներքին մակերեսին վրայ թեւազարդին մօտ նկարուած չրջանակով մը: No. 10 ունի Մասքոս անունը ուղղակի վերեւ արձանագրուած. No. 11 ունի Մարկոս անունը. No. 12 ունի արձանագրութիւն մը C. ով վերջացող. No. 13 ին լուսապսակը խիստ մօտ կ'երթայ ընդմիջելով հրեշտակին ճարմանդները: Ինչ որ ալ ըլլայ սուրբերուն կարգը սկզբնաբար կը վերաբերի մեծ որմանկարին, կը թուի թէ իրենց արդի ձեւին մէջ յետոյ նորոգուած են:

Ըստ հնագրութեան և ասուեցործութեան, ըստ կճածեփի և ըստ ընդհանուր կարծեաց, մեծ որմանկարը կը թուի թէ աւելի վերջին թուական ունի քան երկու որմանկարները զոր առաջին անգամ նկարագրեցինք: Հաւանական է որ ան ըլլայ ԺԿ. զարու գործ, թերեւս քիչ մը աւելի կանուխ:

4. Կողակին հիւսիսային պատին արեւմտեան երեսին վրայ որմանկարներու մնացորդներ կան: Երկու ձեռքերու մասեր կան, ձախը հորիզոնական ձևով կը ծածկէ մարմինը, աջը ուղիղ վեր կը բարձրացնէ: Բայց ասոնք շատ հատուկօրէն են, թերեւս իրենց հետաքրքրական մասը ըլլայ այն արձանագրութեան մասը որ կցուած է անոնց ճերմակ և կապոյտ գոյնով մը: Դժուար է կարգաւր, բայց կը կարգացուի աջ կողմի առաջին տողին կէսը («գու պիտի բարձրանաս ընդգէմ բնութեան») և երկրորդ տողը («մանուկ մը իր մօրը բաղկաց մէջ»): Այս որմանկարը կրնայ ըլլալ կանուխուան, բայց շատ հատուկօրէն ըլլալուն համար մեզի շատ ստոյգ չի թուիր: Նոյնին վրայ

կը գտնուին թէոփանէսի քանի մը արձանագրութիւնները:

5. Գտնք այրին վերեւ գտնուած ապուածին որմանկարներուն: Արդէն նկարագրուած է ձեր այն պատին որուն վրայ անոնք կը գտնուին: Փոքրիկ որմանկարը կը պարունակէ կոյսի մը պատկերը «platytera» ի (յն. աւելի լայն) տիպով, («Լայն քան զերկինս») ձեռքերը բազկատարած ազօթելու համար. կործքին վրայ մեհեանդ մը որ կը պարունակէ Քրիստոս մանուկին արձանը կապտագոյն յատակի վրայ: Կոյսը կարմիր հագուած է: Երկուքին ալ աչքերը ինկած են:

Լայն որմանկարը կը պարունակէ խաչելութիւն մը: Քրիստոսի գլուխը հակած է դէպի ուսը. բազուկները գրեթէ հորիզոնական ձևով տարածուած են խաչին վրայ: Ոտքերը բեւեռուած են կարճ խաչահայտի մը վրայ և խաչին խարխուլը հաստատուած է փոքրիկ բլրակի մը մէջ գունաւոր տափարակ գօտիէ մը վեր որ կը պարփակէ խոռոչին ստորտը: Ուշին իւրաքանչիւր թեւին վրայ կը գտնուի փոքրիկ թռչունի նման հրեշտակի մը մարմին վերի մասը: Կոյսը իր գլուխը բարձրացուցած է դէպի Ուշեալը և իր ձեռքերը կործքին վրայ՝ խաչաձև (?): Ս. Յովհաննէս իր գլուխը խոնարհեցուցած է և բարձրացուցած է իր աջը ծածկելու համար իր աչքերը: Այս որմանկարը որմանկարչին կուրութեան վրայ կը գտնուի, և նկարին կապոյտ յատակը յատակօրէն կը զատուի դըրան մօտի որմանկարչի կողմերուն սպիտակ յատակէն: Այս երկու կողմերուն իւրաքանչիւրին վրայ իր գլուխը կորացնելով կամարին կորութեան վրայ, մօրուքը փետտած վանական սուրբ մը կը կրէ մագաղաթի պատաս մը: Այս պատասին վրայ յունարէն արձանագրութիւնը կարգաւ կարելի է:

Երկու որմանկարչերուն կամարներուն միջև կ'որ պատկեր մը գործնականապէս ղետեղուած է, մեծապէս յիստուած, և, ըստ երևոյթին, անմօրուս: Փոքրիկ որմանկարչին կամարին միւս կողմին վրայ, գրեթէ շեղակի կտրուած, սուրբի մը արձանը կայ: Պատկերին ձախ կողմը (հիւսիս) կան չորս սուրբեր, գրեթէ կից ուղղանկիւն սև շրջանակով, յատակէն սկսեալ նուագելով տարածութեան վրայ:

Երկու որմասորչերուն որմանկարնե-  
րու արհեստական զգացումը և գործը ցոյց  
կուտայ Առաջին Բիւզանդական Վերածնու-  
թեան ազդեցութիւնը: Երկու թեան ման-  
րամասնութիւնները ԺԱ.-ԺԲ գարերու օր-  
պարներ են և մասնաւորաբար սերտ նմա-  
նութիւն ունին ԺԲ-ԺԳ գարու Վատորէտի  
չորս Աւետարաններու մանրանկարչութեան  
մէջուն: ԺԱ.-ԺԲ գարու մոզայիք մանրա-  
նկարչութիւն մը, գարձեալ Վատորէտի  
մէջ, ցոյց կուտայ միեւնոյն տիպորը:

Այս մեծ որմանկարներէն զատ այլը  
լեցուն է նկարներու և արձանագրութեանց  
առաւել կամ նուազ անընթեռնի կտոր-  
ներով: Կրնանք օրինակ բերել կարմիր  
նկարուած փոքրիկ խաչ մը, գեղարդին և  
եղէգին հետ. ICXC զիրերը խաչին թե-  
րուն վրայ, որ կը գտնուի կողակին ետեւը,  
պատուհան-սենեկին հարաւային արեւել-  
եան պատին ստորեւ. նոյնին տակ կը զբա-  
նուին արձանագրութեան մը կտորներ յու-  
նարէն սեւ երկաթագիրերով որ կը պարու-  
նակէ ΚΗΡΥΚΕC բառը: Այս կողմերը կը  
գտնենք նաև յատակին վրայ սեւ նկարուած  
կճածեփի կտոր մը հարթ գետնի մը վրայ  
սեւ նկարուած արարերէն արձանագրու-  
թեամբ մը, բայց ոչ բաւական հասկնալի:  
Ամբողջ այլը ծածկուած է յունարէն և  
արարերէն ձեռքի գրուածներով, այդ սո-  
վորութիւնը կատարուած է նաև սեղանին  
թէ յարդէ կճածեփին և թէ հնազոյն ձե-  
փին վրայ:

Վերջապէս այլը լեցուն է խաչերով,  
ICXC արձանագրութիւններով և այլն. Ի  
նորոյ կարմիր նկարուած, յայտնի կեր-  
պով գործը Թէոփանէս վանականին որ 1884  
սեպտ. 1ին եկեղեցիին արեւմտեան պա-  
տին վրայ, զրան մօտ իր անունը կարմիր  
նկարած է իր հին պատկերը գրեթէ օր-  
բով: Ան նկարած է նաև սեղանի կամ եկե-  
ղեցիի պատկեր մը, և առատադին վրայ  
արեւ մը, և կիսալուսին մը շողողուն և-  
րեսներով:

Խուզարկելով այլը ուրիշ զիւտեր ալ  
ըրած ենք. —

1. Ասֆալդ կրաքարի մը վրայ քան-  
դակի կտոր մը, բացուած աջ ձեռք մը  
ուսին առջև:

2. Ստորին տեսակէ ասֆալդ կրաքա-  
րի մը վրայ արձանագրութեան մը կտոր,

(քարը տեղական է): Ձախ կողմի ՓԵՐ և-  
րեք զիրերը լայն շրջանակի մը կտորն ըլ-  
լալ կը թուին: Բարը կը թելադրէ թէ տա-  
պանաքարի մը կտորն է (գերեզմանը՝ ուր  
Թէոկախոսոս և Մարիս թաղուած են ?)  
Թերեւս արձանագրութիւնը պէտք է կարդալ  
ΘΗΚΗΔΙΑ] ՓԵՐ[ΟΥCA:

3. Ճերմակ ագնիւ մարմարինէ պահ-  
պանակի մը (screen) նեղկուկ երեսին ան-  
կեան երկու կտորներ: Կտորին ետեւ ողոր-  
կուած չէ:

4. Երկու մը թեւերուն երկու կտորներ  
և ուղիղ լայն շրջանակ մը խիստ կոշտ  
զորչագոյն մարմարինով և այլն:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՈՒՆԻ

ՎԵՐՁ

Ն Ի Ի Թ Ե Ր

ՊՈՒԼԿԱՐԱՆԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ՀԱՅԵՐԸ ՊՈՒԼԿԱՐԻՈՑ ԽԷՋ ԽԻՆՉԵԻ Ժ. ԳԱՐ

Ժամանակին համառօտ ակնարկով մը  
խօսած էի նոյն այս նիւթի մասին<sup>(1)</sup>, սա-  
կայն հոն չէի տուած այն մանրամասնու-  
թիւնը որով այս անգամ կը խմբագրեմ  
նոյն այդ նիւթը: Հետզհետէ աւելի կը  
շեշտուի Հայոց Պալաքաններուն և Կեղո-  
նական Եւրոպայի մէջ խաղացած մշակու-  
թային, ընկերային և քաղաքական բարձր  
գերը: Պալաքանեան երկիրներուն, Յունաս-  
տանի, Պուլկարիոյ, Եոզկոսլալիոյ (Սեր-  
պիոյ), Ռումանիոյ նաև Մակեդոնիոյ ճար-  
տարապետութեան և ուրիշ արուեստնե-  
րու ստեղծագործութեան, կազմաւորու-  
թեան մէջ Հայերը խաղացած են շատ  
բարձր և անշահախնդիր դեր մը: Այդ եր-  
կիրներու զիտուն և արուեստով ու պատ-  
մութեամբ հետաքրքրուող դասակարգը  
սկսած է այլևս գնահատել Հայուն կարե-  
ւոր ծառայութիւնը և անոր տուած նը-  
պասար երկրին մշակոյթին:

Իմ նպատակս պիտի ըլլայ ի մի հա-  
ւաքել բոլոր այն վկայութիւնները որոնք

(1) Հայր ի Պուլկարիա, Սկիզբէն մինչև 1700,  
Բազմալէպ, 1927, էջ 330:

պատմականապէս Հայոց Պուլկարիոյ մէջ գոյութեան կը նային: Պուլկարիոյ մէջ իմ բնակութեանցս և այցելութեանցս շնորհիւ կրցած եմ հաւաքել բաւական նիւթ առ այդ. ասկէ զատ կարելի եղած չափերով պիտի օգտուիմ հին հայ թէ օտար մատենագրական պատմական աղբիւրներէ ևս: Իմ աշխատութիւնս պիտի ըլլայ զուտ փաստացիօրէն պատմական և հետու որ և է հետեւութեանց հասնելէ:

Հայութեան ծագումը Պուլկարիոյ մէջ շատ կանուխ ժամանակներէ կը սկսի: Կըրնանք ըսել նախ քան Պուլկարաց Դանուբի եզերքներուն վրայ երեւալը իբր կազմակերպեալ ազգութիւն:

Կը վկայուի որ նոյն իսկ Բիւզանդիոնի Լեոն Ա. կայսեր օրերուն 457-474 հայեր կը գտնուէին Պուլկարիոյ այժմու սահմաններուն մէջ: Նոյնպէս Յուստինիանոսի օրերուն, 527-565, բռնագաղթ Հայեր տեղահան, կը բերուին Բիւզանդիոնի կայսրութեան հիւսիսային մակերդոնական սահմաններուն վրայ և հոն կը տեղաւորուին: Սերէոս եպիսկոպոսը նոյնը կը հաստատէ Մաւրիկի օրերուն ալ պատահած, 582-602 թիւերուն. «Յայնմ ժամանակի թագաւորն յունաց Մաւրիկ հրամայէ գրել առ թագաւորն Պարսից զիւր ամբաստան վասն իշխանացն ամենայն Հայաստանեայց և զաւրաց նոցա: Ազգ մի խոտոր (Հայերը ըսել կ'ուզէ) և անհնազանդ են, ասէ, կան ի միջի մերում և պղտորեն: Բայց եկ, ասէ, ես զիմս ժողովեմ և ի թրակէ զուժարեմ, և զու զքոյդ ժողովէ և հրամայէ յԱրևելս տանել: Զի եթէ մեռանին՝ թշնամիք մեռանին. և եթէ սպանանեն՝ զթշնամիս սպանանեն. և մեք կեցցուք խաղաղութեամբ: Զի եթէ զոքա յերկրի իւրեանց լինիցին, մեզ հանգչել ոչ լինի»:

«Միարանեցան երկոքին. և սկսաւ կայսրն հրաման տալ, զի ժողովեցեն զամենեսեանսն և ի թրակէ զուժարեցեն. և սաստիկ տազնապէր՝ հրամանն կատարէր: Եւ սկսան փախչել ի կողմանէն յայնմանէ, և զալ ի ծառայութիւն Պարսից, մանաւանդ՝ որոց երկիրն ընդ նորա իշխանութեամբ էր»<sup>(1)</sup>: Հոս որոշ կ'երևայ

բիւզանդական կայսրերու նպատակը. Հայերը տեղահան ընելով զանոնք տեղաւորել կայսրութեան հեռաւոր և վտանգաւոր սահմաններուն վրայ: Օրինակ Հայերը կամ ուրիշ ենթակայ քաջամարտիկ ժողովուրդներ իրենց երկրէն բռնագաղթ ընելով կը տարուէին թրակիա, այժմու պուլկար երկրին հողամասերուն վրայ. և բիւզանդական սահմանաքաղաքներուն մէջ իբր պահակ կը տեղաւորուէին: Այս տարարազգ զաղթականները ստիպուած էին օտար երկրի մէջ անասելի զրկանքներու ենթարկուել, կուուիլ Բիւզանդիոնի թշնամի սահմանակից ցեղերու և ժողովուրդներու դէմ, և կամ մեռցնել կամ մեռնել: Այդ երկու պարագաներուն տակ ալ Բիւզանդիոն ոչինչ կը կորսնցնէր, այլ ընդհակառակը մէկ քարով երկու թռչուն զարկած կ'ըլլար, այսպէս երկու թշնամիները իրարու դէմ կուռեցնելով իրար փճացնել տալով: Այդպէս է որ Պուլկար և ուրիշ ցեղեր իրենց կարգին բռնագաղթ եղած Հայաստան կը բերուէին, որոնց մասին մեր պատմիչք ալ երբեմն ակնարկութիւններ կ'ընեն:

Մօրիկի այս կարգադրութիւնը, որ համախոհութիւն դատա Պարսից մօտ, Յունահայաստանը նոյն իսկ ապստամբութեան մղեց: Բայց սա որոշ է որ ան յաջողեցաւ շատ մը քաջ հայ ազնուականներ թրակիա զրկել: Սերէոս կը յիշէ որ «Իսկ զԱտատն Խորխոսունի փութանակի հանդերձ զաւրուն իւրոյ կոչէ թագաւորն ի պալատն, և մեծարէ շքով և պատուով, և տայ ինչս բազումս, և զուժարէ ի թրակացիս»<sup>(1)</sup>: Դարձեալ նոյն Սերէոսը կը յիշէ ուրիշ գօրածողով մը թրակիա երթալու համար. «Յայնժամ թագաւորն Յունաց հրաման տայր ժողովել զաւրաց իւրոց զամենայն յարեկից կողմանէ, վասն զի խաղաղութիւն էր, և բանք ինչ ոչ գոյին նորա ընդ Ասորիսն ի Պարսից տէրութենէն: Հըրաման ետ անցուցանել զամենեսեան ընդ ծով, և զուժարել ի կողմանս թրակացւոց ընդդէմ թշնամւոյն: Հրաման ետ ժողովել զարձեալ զամենայն այրեծի ի Հայաստանեայց և զիշխանս նախարարացն, որք հմուտ էին և կարող զդէմ ունել՝

(1) Պատմ. Սերէոսի եպ. ի Էբրակլն. Թիֆլիս 1912, էջ 75-76:

(1) Անդ էջ 79:

կուռելի ռազմի ներկայամուխ ճակատի: Եւ հրաման ետ դարձեալ վերստին դաւր հանել յաշխարհէն Հայոց բազում յոյժ, դամենեսեան կամով և ընտրով հասակի. կազմել զուսուս դարդս, և զինու վառեալ եւ անցուցանել զամենեսեանսն յաշխարհն Թրակացեոց ընդդէմ թշնամուոյն. և Մուշեղ Մամիկոնեան զաւրազուելս նոցա:

«Արդ՝ երթեալ նոցա ի վերայ ազգացն՝ որ ունին զկողմանս արեւմտից ի յեզր մեծի գետոյն Դանուբայ: Եւ եղև պատերազմ սաստիկ ի վերայ երեսաց երկրին այնորիկ. խորտակեցաւ զաւրութիւն թշնամուոյն այնորիկ առաջի երեսաց զաւրացն Յունաց, և փախստական արարեալ յայնկոյս գետոյն Դանուբայ: Եւ ինքեանք մեծաւ յաղթութեամբ հրեշտակ աւետաւոր կայսերն և ամենայն պաղատային փութանակի առաքէին»:

«Եւ գնացեալ ինքեանք ի ներքին կողմս ասպատակաւ, և անցին ի նեղ ինչ տեղիս, աւերէին զերկրին ամենայն, և հասեալ ի զիմին՝ եղև պատերազմ մեծ, հարին զյոյնն և խորտակեցին կործանմամբ մեծաւ, և փախստական վարեցին առաջի իւրեանց: Եւ կալեալ զնեղ վայրն առաջի նոցա թշնամուոյն՝ վանեցին զնոսս սրով սուսերի, և ճողոպրեալ հազիւ հազ զերծանէին յամուրս աշխարհին Թրակացեոց: Եւ ձերբակալ արարին զՄուշեղն Մամիկոնեան, կապեցին զբարձրաբերձ տնկոյ անտառին, և սպանին: Եւ բազմութիւն նախարարացն և զաւրացն Հայաստանեայց յաւուր յայնմիկ կործանեալ սատակեցան»:

«Ապա վերստին դարձեալ այլ զաւրս զուժարեալ, հրամայեաց թագաւորն միայն զգուշանալ անձանց»<sup>(1)</sup>: Այսպէս Սերէոս կ'ըլլայ առաջին հայ պատմագիրը որ կարեւոր մանրամասնութիւններով կը պատմէ հայոց բռնազաղթ Թրակիա զրկուելը, Մօրկայօրով 582-602ին, Մուշեղ Մամիկոնեանի հրամանատարութեամբ, խառնուած Թրակիոյ յունական բանակին, որոնք թէև ըսկիզբները յաղթական կ'ըլլան թշնամուոյն դէմ, այլ սակայն երբ յաղթականները ներքին երկիրները կը թափանցեն, այն տ-

տեն թշնամին յաղթական կ'ըլլայ և բանակը կը ջախջախուի, իսկ զժբախտ հայ զօրամասը անծանօթ երկրիս մէջ փրկուելու, փախչելու որ և է միջոց չունենալով՝ տեղւոյն վրայ իսկ բնաջինջ կ'ըլլայ, մինչ իւր հրամանատարը՝ Մուշեղ կը բռնուի թշնամիէն և կապուելով բարձրաբերձ անտառային տունկի մը այսինքն ծառի մը, կը սպանուի՝ զուցէ կախուելով կամ նետահար:

Թրակիոյ մէջ զործող և Դանուբի եզերքները բնակող այս թշնամուոյն անունը չի տար Սերէոս: Այս ժամանակները զըժուար թէ Պուլկարները կազմակերպեալ մինչև հոս իջած ըլլային, որով Սերէոսի խորհրդաւոր թշնամիք վուսեղեր, Աւարներ կամ Ռուսեր էին:

Կ'երևայ որ առաջին անգամ իբր յունական զօրք Թրակիա ոտք կոխող հայերը Մամիկոնեան զերդաստանէն կամ տունէն էին: Ատիկա զիւրաւ կը բացատրուի նախ որովհետև Մամիկոնեան նախարարութեան կամ ճան կալուածական հարստութեան մեծագոյն մասը յունական Հայաստանի մէջ կամ անոր սահմանակից էր: Ասկէ զատ Մամիկոնեանք աւելի սերտ կերպով յարած էին Բիւզանդիոնի քան նախարարական որ և է ուրիշ տուն: Անոնք հաւատարիմ մնացին կայսրերուն և յարատեօրէն պայքարեցան Պարսից և յետոյ Արաբացեոց դէմ:

Բիւզանդիոնի Հերակլ կայսեր օրերուն, 620 ին, կը յիշուին հայագունդեր որոնք Փիլիպիայէն (հաւանաբար այժմու Յիլիպէն), Ագրիանուպոլիս (Էտիրնէ) փոխադրուեցան: Կը հաւատարուի որ անոնք Լեոն Ա. կայսեր օրերուն, 457-474, Հայաստանէն Թրակիա բերուած և Փիլիպիա հաստատուած հայ ազնուականներու ցեղէն էին:

Բիւզանդիոնի կայսրերը միայն զինուորական նպատակներով չէին զաղթեցներ հայերը իրենց բնավայրէն, այլ սկսան զանոնք իբր աղանդաւորներ ալ, զրդուած օրթոտօքս եկեղեցիէն, մեծազանգուած Հայաստանէն հանելով Թրակիա բերել: Սակայն այս անգամ այս նորանշան գաղթականները տունով կ'արտագրուէին: «Ը. զարու կիսուն, կը գրէ Թէոփանոս պատմիչը, կոստանդին կոփրոնիմոս կայսրը

(1) Պատ. Սերէոսի Եպի ի Հերակլն: Թիֆլիս. 1912, էջ 82-83:

(741-755), Մելիտանէէն (Մալաթիա) և Թէոդոսուպոլէն (Կարին), բուսական հոծ թուով պաշտօնական հայեր ու ասորիներ փոխադրել կուտայ Կ. Պոլիս և Թրակիոյ հիւսիսային կողմերը: Բիւզանդիոնի հայերը ժամանակի ընթացքին կը ձուլուին մեծազանգուած բազմութեան մէջ, իսկ ի Թրակիա գտնուածները կը ձևոնարկեն իրենց առաքելական գործին ու կը ցրուին Մակեդոնիա, Պոնա, Տալմացիա, մինչև հիւսիսային Իտալիա, և ծնունդ կուտան զանազան յորջորջումներով ազանգներու. Գաթարներու, Ալբիգեաններու, Վալտէզներու և Պուլկարիոյ Բողոքողներուն (Պուկոմիլ): 778 թ. գաղթականական նոր զանգուած մը Հայաստանի հարաւային կողմերէն կուգայ հաստատուելու Թրակիոյ մէջ<sup>(1)</sup>: Պէտք չէ մոռնալ նաև հայազգի Թէոդորա Ա. կայսրուհին (850-867) որ մասնաւորաբար 853ին սկսաւ հալածել հայ Պողոմիլ կամ Պոկոմիլ կոչուած ազանգաւորները, մանաւանդ Մանիքեանք որոնք մեծ խումբերով իրենց բնավայրերէն հանելով Թրակիա բերաւ հաստատուելու: Dr. E. Tschella կ'ըսէ. «երկար ժամանակ հալածուելէ վերջ (853-856) վերջապէս ստիպուեցաւ (Թէոդորա) Պուլկարիա գաղթել տալ (Պոկոմիլները կամ Պաշտօնները) որոնք մնացին մինչև որ ժէ. զարուն կաթոլիկ եղան»<sup>(2)</sup>: Իրօֆ. Եօրտան Լվանով իր մէկ հրատարակութեան մէջ<sup>(3)</sup> պատմական սա տողերը կուտայ. «Պաշտօնական առաքելութիւնը Պորիս լւիսանին զրկուած է

թէ չէ, չենք զիտեր, բայց Պետրոս Սիւրիւիացի, որ պէտքի դայն տեղեակ պահէ, նամակ գրած է պուլկար արքեպիսկոպոսին, կցելով տեսութիւն մը պաշտօնական վարդապետութեան մասին, որ այժմ ազանգին վրայ ուսումնասիրութեան համար գլխաւոր աղբիւրներէն մէկն է: Նոյն իսկ կարելի է հայ Պաշտօնական զէպի Պուլկարիա առաքելութեան մասին յիշել Նիկիոյ յայտարարութեան խօսքերը ուղղուած իշխան Պորիսի 866 ին»:

«Ձեր հայրենիքին մէջ եկած են զանազան վայրերէ քրիստոնէական, ինչպէս Յոյներ, Հայեր և ուրիշ այլ բաներ»: Շատ հաւանական է որ հոս խօսքը հայ Պաշտօնականներուն մասին չէ, այլ պարզապէս հայ միաբնակիչներու համար: Եւ սակայն ունինք ուրիշ աւելի վստահելի ապացոյց Մանիքէութեան (պաշտօնականութեան) տարածման Պուլկարաց մէջ այն առնչները, մասնաւորապէս Սարկիսանայի նամակը Սաւփանոս պապին ուղղուած, 870 թուականին:

«Պոկոմիլեան ազանգին տարածուած առանձնապէս զիւրացած է չնորհիւ հայ և սիրիական գաղութներուն, զորս Բիւզանդիոն տեղափոխած՝ հեռացուցած է քանիցս Թրակիա և Ֆիլիպլի շրջանը: Կեռ Յար Սիւմէոնի ժամանակ անոնց մէկ մասը մնաց պուլկար լւիսանութեան երկրամասին մէջ: Գաղթականութեան մէկ խումբը միաբնակներ էին, իսկ միւսները՝ պաշտօնականներ, մեսաղեաններ և ջերմ պատկերամարտներ: Թրակիոյ մէջ համաճարակի տարածումէն (746-747) ինը տարի յետոյ, այն է 755ին, կ'ըսէ Թէոֆան, Կոստանդին (Կոփրոնիմոս) կայսրը Թրակիա փոխադրեց Սիւրիացիներ և Հայեր, զորս հանեց Թէոդոսուպոլէն (Էրզրում) և Մելիտանայէն (Մալաթիա) և որոնցմէ տարածուեցաւ պաշտօնական հերետիկոսութիւնը: Կոփրոնիմոսի յաջորդը Լեւոն Դ. Սաղարը, Թրակիա բերաւ 778 թուին նոր գաղթականներ Կերմանիկէէն (Մարաշ): Պաշտօնականներ զտնուած են նաև Կ. Պոլսոյ մէջ: 813 թուին, երբ Քրիմ կ'արշաւէր Թրակիա և կ'ուղղուէր դէպի բիւզանդական մայրաքաղաքը, այն տեղի պաշտօնականներ համարձակեցան յեղափոխութիւն յարուցանել Օրթոտոքս հոգեւորականութեան դէմ և

(1) Փ. Պոլսոյ Հայ Դաղ. Ետգումբ: Երուանդ եպ. Փէրտաճեան: Տպ. Նոր Տառ Փ. Պոլիս էջ 23: Հեղինակը օգտուած է Պ. Մարթեանի յօդուածէն. Արարս 1928 թիւ 119:

(2) Le Museon et la revue des Religions No 1, 2, 3, 1897. Les Arméniens Pauliciens et les modernes Bulgares catholiques de la Philippopoliten.— Հեղինակը կ'ենթադրէ որ հայ Պաշտօնական որոնք Թրակիա գաղթեցուցան, կը պատկանին վանանդ հաստատուած վրդընդուրի առաջնորդութեամբ Պուլկար կամ վուրդ ժողովուրդին, որոնք մասին Մ. Խորենացի կը յիշէ: Ասիկա միայն ենթադրութիւն մըն է զուրի ու է գիտական ապացոյցէ:

(3) «Պոկոմիլեան գրքերն ու հերետիկները» (Պուլկարներէն) հրատ. ի Սօֆիա Պուլկար գիտական ակադեմիայէն 1925 ին:

ծաղրել Ս. Ասատուածածնի պատկերը:»<sup>(1)</sup>

Թէոդորայէն առաջ «Հայազգի Լեւոն Ե. (813-820) օրով ալ Պաւղիկեաններ աւզահանուած են»<sup>(2)</sup> և Թրակիա բերուած, և անոնց յարածուն տարածումը ու պաւղիկեան քարոզչութիւնները մեծահամբաւ եղան: Պաւղիկեանները «853-856 թուականներուն հայ տղանդաւորները յաջողած էին իրենց դաւանանքներով խմորել բնիկ ժողովուրդը և իրենց հօտն ունենալ պատկառելի ոյժ մը: Անոնք ոչ միայն օրթոտոքս եկեղեցոյ զէմ ծառայած էին այլ և չէին ուղեր ճանչնալ մարմնաւոր ոչ մէկ իշխանութիւն: Թէոդորա կայսրուհին լընամակալութեան օրով, յուսահատ կոտորելէ վերջ, յոյն բանակները հաղիւ կը յաջողին Պաւղիկեաններու ոյժը խորտակել:»

«Թ. դարու վախճանին կամ Ժ. ըսկիզբները, կը թուի թէ ազանդաւորներու ցանած որոմները չափէն աւելի բեղմնաւորուած էին: Յովհաննէս եկզարք վասնզի ահազանգը կը հնչեցնէ և մարմնաւոր իշխանութեան ուշադրութիւնը կը հրաւիրէ: Յար Սիմէոն, Բիւզանդացիներուն հետ կոտոր բռնուած ըլլալով, կայսկոպոսին իրաւացի մտահոգութիւններուն կարեւորութիւն չ'ընծայեր:»<sup>(3)</sup>

Պուլիարաց Յար Սիմէոն Վելիքի (մեծ) երկրորդ կինը քոյրն էր Գէորգ Սուրբուրալի անուն իշխանի մը որուն համար կ'ըսեն թէ հայ էր: Եթէ այո՛, անունէն դատելով վրացի հայ մը եղած ըլլալու է: Յար Սիմէոնի մահէն վերջ անոր յաջորդեց Յար Բեթէր: Բեթէր օրդին էր Յար Սիմէոնի և անոր երկրորդ կնոջ, որ, ինչպէս ըսի, քոյրն էր Գէորգ Սուրբուրալի: Բեթէր խաղաղասէր թագաւոր մը եղաւ. հաղիւ զան բարձրացած իւր մօրեկրայրը Գէորգ Սուրբուրալին և Գալսթիաէ անուն կրօնաւոր մը զրկեց Բիւզանդիոն, որպէսզի Ռոմանոսի արքունիքէն իրեն կին մը բերեն: Այսպէս խնամիրական կապերով կապուելով Բեթէր յուսաց խաղաղութիւնը տեւականացնել և

յաջողեցաւ ալ, 40 տարի խաղաղ պահելով իր երկիրը: Գէորգ Սուրբուրալի յաջողեցաւ Ռոմանոսի արքունիքէն Մարիանէ անուն իշխանուհին կնութեան բերել Յար Բեթէրին: Պուլիարաց այս Աշոտ Ողորմածը մեռաւ 968ին:

Տարի մը վերջ Բիւզանդիոնի գահը բարձրացաւ Նիկիփորի յաջորդ Յովհաննէս Չմշկիկ (Կիւր Ժան), որ հայ ծագում ունէր: «Յովհաննէս Չմշկիկ կայսրը (969) անսալով Անտիոքի պատրիարք՝ հայազգի Թէոդորոսի թելադրանքներուն, Արեւելքը Մանիքեցիներէ մաքրելու առաջադրութեամբ, 970 թուականին Կ. Պոլիս կը փոխադրէ բազմաթիւ Հայեր:»<sup>(1)</sup>

«Չմշկիկ ոչ այնքան միանձնուց և իր մեծարանքներուն առարկայ դարձող պատրիարքը զոհացնելու նպատակաւ կատարեց այդ տեղափոխութիւնը որքան քաղաքական պատճառներով: Պաւղիկեանները Հայաստան արշաւող Սարակինոսներու կ'օգնէին և կը դժուարացնէին Յոյներուն գործը: Միւս կողմէ կայսրութեան արեւմտեան սահմանները, Դանուբէն ասդին, ապահով վիճակ չունէին. բարբարոսները, մանաւանդ Պորիսի հայրենակիցները, որոնք չէին կրնար մոռնալ իրենց հայրենիքին անչքացումը, 970 թուին կը յարձակէին կայսերական գաւառներուն վրայ ու կ'արշաւէին: Հայ Պաւղիկեանները քաղաքական զօրաւոր ազգակ էին, յանդուզն և քաջ մարտիկներ, զանազան բերդերու և ամուր վայրերու, առաւելապէս Կ. Պոլսոյ և անոր շրջակայքը զետեղուած, զօրաւոր թուամբ մըն էին արշաւող թշնամի հոսանքներուն զէմ:»<sup>(2)</sup>

(1) Գ. ԳիօրՏԵԱՆ

(Շարունակելի)

(1) Հայկարան Գէորգ-Մեսրոպի, 1931. Սօֆիա, էջ 45-47.  
(2) Փ. Պոլսոյ Հայ Գաղ. Ծագումը, Եր. եպո. Փէրասհեան. Փ. Պոլիս, 1929, էջ 23.  
(3) Անդ, էջ 25

(1) Dr. E. Tachelle, Հրատ. Պուլի. Կրթ. Նախ. Սօֆիա, էջ 104.  
(2) Հայր Կերէն Սոմժոնի Պուլիարաց Պատմութիւնը, Ֆրանսերէն լեզուով:

# ԸՆԿԵՐԱՅԻՆ

## ԳԱՂԱՓԱՐՆ Է ԱԶԳԵՐԸ ՎԱՐՈՂ ՄԵՍ ՈՒԺԸ

Պատմութեան բոլոր դիմայեղումներուն մէջ, այս ճշմարտութիւնն է որ երեւան կուգայ. պատմութեան՝ որ տեսակէտով մը, արդէն ուրիշ բան չէ, եթէ ոչ մեծ մարդերուն, այսինքն գաղափարի մարդերուն կեանքի, դործունէութեան և ազդեցութեան արձանագրութիւնը: Չափազանց չէ կը կարծեմ այն վարկածը, որ կ'ըսէ թէ մեծ անձնաւորութիւններ են որ կը վարեն մարդկային ճակատագիրը: ու պատմութեան բոլոր անկիւնագարձներուն վրայ մեծութիւններու փառքն է որ կ'երկարի արդարեւ:

Սակայն շուրջ կէս դարէ ի վեր նորոյթ մը եղած է կարծես մտածել թէ պատմութեան ընթացք տուող ազդակները գաղափարական ըլլալէ աւելի տնտեսական են, թէ յեղափոխութիւնները կը ծնին այն ժամանակ միայն երբ տնտեսական պահանջները հարկեցուցիչ կը դառնան, թէ պատմութիւնը դասակարգային հակամարտութիւններու արդիւնք է, և թէ պատմութեան թատերաբեմին վրայ ժողովուրդներու և ազգերու միակ տենչն ու տենղը, և զանոնք վարող շարժառիթները այս իրողութեան արգասիքներն են լոկ:

Պատմութեան այս կերպ վերլուծման տեսարաններն ու մունետիկները, արդի ընկերութեան մը զգալու, մտածելու և դործելու կերպերէն կը հանեն իրենց պատմական քննադատութեան այս տարազները, առանց անդրադառնալու թէ ենթադրական ու անհնար է որդեգրուած հոգեկան այդ վիճակներով բացատրել անցեալ դարերու ժողովուրդներու կեանքն ու պատմութիւնը: Ամենայնտանայ ժողովուրդներու վերաբերմամբ իսկ, լրիւ կարելի չէ կազմել հեռուոր անցեալի ճշգրիտ պատկերը: Պատմական հանգրուաններու իրարմէ ունեցած հեռուորութիւնը, ու ցեղերու և ազգերու խտիրը իւրաքանչիւր պատմական շրջան կը խրամատեն ու կը բնորոշեն իրարմէ տարբեր և իւրայատուկ զբոլմով մը, այնպէս

որ զանոնք նոյնացնելու, և կամ անընդհատ և անշեղ եղափոխութեան մը մեթոտով զանոնք վերակազմելու աշխատանքը, ապարդիւն ճիգէ մը տնդին չ'անցնիր:

Վասնզի մարդկային հոգեկան ու մտաւոր եղաշրջումը իր փառաւոր վերելքին մէջ հաւասարապէս չէ զարգացած, և ամենափառաւոր շրջաններու յաջորդած են ստէպամէնէն անկեալ ու վատթար վիճակներ:

Վերլուծական վերոյիշեալ մեթոտը երկրարանութեան և հնախօսութեան մէջ չափով մը թերեւ կարելի ըլլայ կիրառելի սակայն անցեալ մարդկութեան հոգիի ու մտքի հանգոյցները չեն քակուիր այս ձևով, և պատմութիւնը այս կերպ վերլուծողները երբ չկարենան իրենց այս հայեցակէտներով մեկնաբանել այս կամ այն շրջանը, հոն կը սիրեն ցուցնել կղերական կամ պուրժուա միտքին խաղն ու խարդաւանանքը:

Սակայն պէտք չէ մոռնալ որ պատմական իրադարձութիւնները ինչ աշխարհահայեացք ունեցող անձերու միջոցաւ ալ որ գրուած լինին, չեն կրնար հիմնովին այլայլել անոնց ծնունդ տուող շարժառիթներուն նկարագիրը: Այդ մասին կասկածիլ՝ պիտի նշանակէր նենդ և անմիտ համարել այն անձերը որոնք հանդիսաւորապէս և լրջօրէն պատմած են զանոնք: Եւ այս ընթացքը մարդկային արժանապատուութեան վկանները չյարգելու անարդար կշիռ մըն է, որ միշտ պիտի խաբէ զինք դործածողները:

Ինչպէս ամէն նորութիւն, այս տեսութիւնն ալ բաւական ծաւալ գտած է այժմ ծառայելով շատերու ձեռքին մէջ իբրև չափանիշ՝ անով բարացուցելու համար մարդկային ամէն ձգտում:

Սակայն, պարկեշտ ըլլալու համար, պէտք է ըսել թէ ուղղջ մտածումի մը վերայ չէ հիմնուած այս սկզբունքը: Վասնզի եթէ եղած են շրջաններ պատմութեան մէջ, ուր մարդկային զանգուածները, նիւթապաշտ նկատումներէ տարուելով է որ շարժած են, իրենց այդ ճամբան շատ կարճ եղած է, և անոնք միշտ պէտք ունեցեր են զազափարի շոգիին, յառաջ վարելու համար իրենց գոյութեան նաւը:

Պատմական մեծ վերածնունդները լոկ տնտեսական շարժառիթներով բացատրել, պիտի նշանակէր ընդունիլ նիւթական ու ժին տիրապետութիւնը՝ իբրև միակ կամ

զլլատոր ազգակ մարդկային յառաջացման ու ազնուացման, որ կը նշանակէ պատմութիւնը պատմութեամբ խեղաթիւրել: Եթէ ընդունինք խակ պահ մը տնտեսական ազգակներուն դերը, չենք կրնար ծնուցիչ պատճառը նկատել զայն մարդկային ընկերութեան բարեկաման և գիմայեղման, ոչ ալ վախճան մը անոր շարունակական եղափոխութեան, այլ լոկ օժանդակ մը, որ ստէպ կրցած է ուղղութիւն տալ, և արտաքնապէս ղեկավարիչ ազգակ մը հանդիսանալ:

Եզրակացութեան մը գալու պէտք չկայ, ըսելու համար թէ գաղափարն ու բարոյականն են որ վարած են ազգերն ու ժողովուրդները: Առանց բարոյական ուժի կըրակին, և ուղեղներ լուսաւորող գաղափարի լապտերին, մարդկութիւնը պիտի չկրնար երբեք իր գոյութեան այս բարձր աստիճանին վերելակել: Մարդուն մեծագոյն և անսուտ արժանիքը իր միտքին ու հոգիին գանձերն են, որոնցմով իրաւունք ունի պարձնալու, իրեւ միակ գրաստագրութիւնով որուն ռոչ գոզ կրնայ մերձենալ և ոչ ցեց ապականել: Բոլոր կրօնները և բարոյական գրութիւնները, որոնք նախնական ժողովուրդներու մէջ կենցաղավարութեան ու գարգացման պայմաններն ու ազգակները եղած են, ուրոյն և ինքնայատուկ ծալք մը տալով մշտնջենաւորող կեանքին՝ գաղափարներ եղած են: Ամէնէն բարձրագոյն քաղաքակրթութիւնները գաղափարի ճամբէն է որ իրենց գաղաթնակէտին հասած են, և այնքան երկար կրցած են գիմանալ որչափ ատեն կրցած են արձարձել իտէալին հուրը իրենց սիրտերուն մէջ, և գաղափարի ու բարոյականի հիմնութուն վրայ խարսխուել:

Ազգերու պատմութեան մթնոլորտը լեցնող մեծագոյն զգացումը ազատութեան հրայրքն է եղած: Ու հնադոյն դարերու մէջ կրօնական կեանքը և եռանդը ուրիշ բան չեն եղած, բայց միայն այդ սրբազան տեսլականին իրենց մէջ թխսած հրայրքին փարումը, այնպէս որ նախնական մարդկութեան և անմիջապէս անոր յաջորդող սերունդներուն հոգիին մէջ ուրուացած այս կամ այն վերացեալ բայց ոչ նուազ իրական մտապատկերները մագնիսական ուժգնութեամբ առինքնած են միշտ յաջորդ սերունդները:

Մարդկութիւնը իր կեանքին զոհարելու մով գուրգուրացեր ու պայքարեր է շարունակ յանուն այդ իտէական վսեմութիւններուն, և նուիրական նախանձախնդրութեան մը կատարած այդ ողորումը պատճառ եղած է որ ան բարձրանայ ու վսեմանայ, աւելի խորունկ և տեական գիծերու վրայ ձգելով իր գոյութեան հիմերը:

Միայն ազատութեան զգացումը, որ այնքան խանդավառած ու հրահրած է մարդկային հոգին, բաւական է ցուցնելու համար թէ որչափ զօրեղ ու ներոյժ եղած է գաղափարին սէրը մարդուն մէջ. զայն ունենալու, անոր հասնելու համար մարդիկ արեան ծովեր, և ոսկորներու լեռներ կաղմեր են, որպէսզի անոր գաղափարը յաւերժանայ ու ապրի:

Կրօնքն իր սուրբերն ունի, և ազատութիւնը իր մարտիրոսները, պատմութիւնը յօրինող, ու զայն ապրեցնող ու երանգաւորող գաղափարի այս ջահակիրները, շահու և նիւթական բարիքներու ազնակալութիւններով չէր որ խիզախեցին զէպի իրենց կոչումին կատարել: Հակառակը փաստելու ջանքը պիտի նշանակէր մոռնալ Գողգոթայի զոհը, մոռնալ Մարաթոնն ու Թերմոպլէն, ուրանալ Աւարայրը:

Գաղափարը ծաղիկն է հոգիին, արգասաւոր ու անապական մասը մեր էութեան, սուրբերն ու զիւցապները խանդավառող զգացումները զինին, որուն տուած մղիչ ձգտումովը միայն տխեղժ մահկանացուն կը յաջողի արփաթեւել անկոխելի մարդերն յաւերժութեան:

Շահագիտական միտումներ չեն երբեք որ գոյաւորած են այն հիասքանչ երեւոյթները, որոնք անթառամ փառապսակը կը յօրինեն գաղափարի մարդուն ճակտին շուրջ: Եթէ պատմութեան մէջ ժողովուրդներու և ազգերու խօսական վազքը լոկ նիւթի, շահու և հաճոյքի պողոտաներէն ընթացած ըլլար, այն ատեն զօրաւորին տիրապետութիւնն ու տկարին ստրկութիւնը յաւերժացնող գոյութեան պայքարը աւելի խաղաղ ու խուլ կերպով պիտի մղուէր, ովկիանոսի խորութեանց մէջ կրուուող ձուկերուն, կամ անմուտ անտառներու գազաններուն կենսապայքարին հանգոյն, մարդուն կեանքը դարձնելով հացի կոշտ կոխի մը համար մղուած արիւնոտ

նախճիրներու իրականութիւն մը լուի սխալ մարդը հացով միայն չ'ապրիր»:

Մարդկութիւնը իր գաղափարի մարդաց փազանդովը միայն կրնայ պարծիլ: անոնք են մեր ճշմարիտ բարերարները: Մեր երախտագրութեան արժանացած այդ գաղափարի խուզարկուենքուն կը պարտինք կրօնքը ճշմարտին, գեղեցիկին ու բարին, որոնք մարդը անմահացնող հզօրագոյն ուժերն են: «Հանճարը շանթ մըն է հոգեղէն, Ամենահանճարի կողէն ելած ու մարդուն գանկին մէջ բռնկած» մարդկութիւնը անոր շօնով արթնցած, վրիպակներու և պատրանքներու մուշին մէջէն կը նշմարէ ճշմարտութեան արփիտաքանչ ցոլքը:

Հստածներուն իրազեկ բլլալու համար մեր իսկ արեան և զգացումին մէջէն պահ մը նայուածքնիս ուղղենք մեր ազգային պատմութեան ու կեանքին վրայ, հոն աւելի ապահով ու ցցուն պիտի կարենանք շօշափել պատճառներն ու արդիւնքները այն հարցին դոր յառաջադրեցինք:

Ճիշդ է որ պղտիկ ժողովուրդ մը եղած ենք, բայց մեծ զգացումներու հրայրքը երբեք չէ պակաս մեղի. աւելի ճշմարիտ ու արդար գտած ենք տառապիլ բարոյական մտատիպարի մը առջև, քոն թէ ընդարմանալ նութեան գոհացումներու վայելքին մէջ: Ասոր իբր ապացոյց կը բաւէ թերթի մեր պատմութիւնը, իր բոլոր մարտիրոսացումներով. լուսարագ թիթեռի մը պէս միշտ լոյսին ու երազին վազած ենք, անոր թովիչ յափշտակութեան մէջ այրելով շատ անգամ մեր թեւերը. Հայուն հոգին արդարութեան ողբերգական սէրն է եղած. արեւելքի հաճոյամոլ ու վայրագ ցեղերուն մէջ անիկա իր ձգտումներուն ողբերգութիւնը ապրած է դարերով: Կենցաղով խորհրդապաշտ, ու մտածումով բանապաշտ եղած է Հայը: Այս ընդունակութիւններով օժտուած անհատին էութիւնը լեցուած կ'ըլլայ հոգեկան տառապանքով: Իսկական ու կրաւորական հերոսացումի տիպարն է ան, ներգործական ոգորումներն ու արձանացումները կը ծնին անոր տառապող հոգիին խոռովքէն, և իր ստեղծագործութեան արմատական ազգակը՝ ազնուացնող տանջանքը, հոգեկան ցաւն է:

Տիեզերական երկունքէն կը ծնի հեթանոս հայուն աստուածը, և զիւրին է

ըմբռնել թէ այս աշխարհահայեացքն ունեցող ժողովուրդի մը համար սրչափ քաղցրը ու փրկարար պիտի թուէր Քրիստոնէութիւնը, որ մեր պատմութեան մէջ նոր փուլ մը շինելով նոր կաղապարի մը մէջ պիտի ձուլէր մեր ներքին լոյծ կեանքը, ապա գայն ինքնուրոյն դրոշմով մը կնքելու համար: Քրիստոնէութիւնը իր բացած դարագլուխով նոր ճակատագրի մը կ'ուղղէր Հայցեղը, անոր մատնանիշ ընելով խաչին ճամբան, որ դարերով պիտի արիւնէր իր ցաւատանջ կուրծքը, և լուսոյ ճաճանչներով պիտի պսակէր իր մարտիրոսի գլուխը:

Իբրև վիշտին փրկիստփայլութեան մեկնութիւն՝ նոյնիսկ ըստ աշխարհի, Քրիստոնէութիւնը՝ գոհացնող և միթարիչ ազգակ մըն էր Հայու տեսապաշտ հոգիին համար, ասոր համար է որ հոգեպէս կեդրոնացած ուժին իր ներգործութիւններու շնորհիւ կարճ ժամանակաշրջանի մը մէջ նոր կրօնը Հայուն հոգեբանութիւնը դարձաւ:

Ամբողջ Գ. դարը հոգեւոր տարանջատման ու ներքին պայքարի շրջան մըն է, ժամանակի Հայը կը տարուբերի ազգայնականութեան ու քրիստոնէական աշխարհաքաղաքացիական ներհակնդդմ գաղափարներուն միջև: Մեծն ներսէս ներքին ցեղային բարոյականով կ'ամօքէ այս անհաշտ ընդդիմամարտութիւնը, հարթելով Քրիստոնէութիւնը ազգայնացնելու ուղին. և երգ դարը կուզայ ապացուցանել, թէ Հայուն միտքն ու հոգին հարուստ է գաղափարներ համաձուլելու կարելիութիւններով, և ազգային անհատականութեան գաղափարին յարած միակն է ան բովանդակ արեւելքի ժողովուրդներուն մէջ:

Եթէ Գ. դարու վերջերը Հայերը իրենց ազգայնութիւնը փրկելու յոյսով Քրիստոնէութեան փարեցան, անոր մէջ գտնելով իրենց էութեան բովանդակ պահանջքը, Ե. դարուն Հայ քրիստոնէութիւնը ինքզինքը փրկելու համար ազգայնականութեան կառչեցաւ, ու իր այդ հակումին կը պարտի Հայը իր այժմու ինքնատիպ և ինքնուրոյն եկեղեցին: Ասով միայն կը բարացուցուի սակեղարու յաղթանակը: Հայկական ուրոյն տառեր ունենալու անհրաժեշտութիւնը պահանջն է Հայ ցեղի ընդդիմամարտ կորովին, ինքնատիպ և ինքնարաւ ըլլալու իր ներքին և անտարիկ իզ-

ձին: Սահակ-Մեսրոպ իբրև սակզոններ և սահահորդներ այդ մեծ շարժման, մեր պատմութեան ամէնէն լուսաւոր գէմքերն են, սակայն անոնք աւելի խորհրդաւոր ու պաշտելի են իրենց հոգեկան ձգտումներով և խէտով, իբրև Հայ ցեղի ներքին ու ժականութիւնը մարմնացնող տիպեր, և անոնք իրենց այս վերջին հանգամանքով է որ աւելի կը մեծնան ու կը բարձրանան տոհմապաշտ սերունդներու միտքին ու հոգիին մէջ:

Ոսկեդարով երաշխաւորուած մեր գրականութիւնը կոթողումն է Հայ բնատոնմիկ հոգիի յայտարերման. Գրիտտոնէութիւնը արտայայտութեան ձև մը եղած է հայ անհատի ներաշխարհային շարժումները ղեկավարող: Համադրական այս երեոյթը, ոմանց խորհիլ տուած է թէ Հայուն ստեղծագործ կութիւնը կը կայանայ արեւելքի և արեւմտքի մշակոյթները իր վրայ իրաբու միտցնելու ճիգին մէջ, որ հիմնովին սխալ է. այդ երեոյթը աւելի արդիւնք է հայ անհատի ենթակայական ներքին ոգորումին, և հոգեկան ինքնաստեղծ այդ ուժին շնորհիւ է որ ան կրցած է ապրիլ գարբու մրբկայոյզ փոթորկումներուն մէջէն, երբ իր քով ապրող շատ մը հզորներ վաղուց արգէն կը ննջեն ժամանակի գերեզմանին մէջ: Անշուշտ անտեսական ուժեր չին որ շարժառիթ հանդիսացան Սահակ-Մեսրոպեան շարժման. և արգէն սկզբնաւորուած այդ շարժումը պսակող երկնային միջամտութիւնը Մեսրոպի տեսիլքին մէջ, որուն հաւատացեր է Հայու գաղափարապաշտ հոգին, ինքնին կը բարացուցէ սակեդարու շարժման գաղափարական բնոյթը:

Գարբու ընթացքին կորսնցուցինք մեր նիւթական ու ֆիզիքական բոլոր առաւելութիւնները, բանակներն ու հարստութիւնը չկրցին նեցուկ հանդիսանալ մեր գոյութեան, բայց Մեսրոպեան գիրով յաւերժացած գաղափարին թլւացքը, միշտ արարչագործեց, մեր ծիրած կութեան խորը, յարսակելու ներհոր բախտի մը շաղկապուած, կանգուն պահելով զմեզ կրթութեանի գոտիթափին վրայ: Մեր և բովանդակ մարդկային պատմութիւնը՝ այս լոյսով միայն կը մեկնուի, և Սահակ-Մեսրոպ իրենց այս հանգամանքով մանաւանդ մեծ են մեր ազգային գիտակցութեան առջև:

Ե.Գ.ԾԷՆ Ա.Բ.Ե.Ս.Յ. ՏԷՐՏԷՐԵԱՆ

# ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

«ՄԱՐԴԻ ՄԱՀԿԱՆԱՅՈՒ»

ՄԱՅԻԼ ԱՐԼԵՆԻ

Ն Ի Շ Ե Ր

Մայքլ Արլենի կանայ Դիլարիը և անոր ընկերները կը զառնան բարձր գասու — անգլիական բարձր գասու — արուեստակեալ ու չափադանցեալ հեշտասիրութեանց շուրջ. և թէև առողջ լմաստասիրութեամբ չեն յատկանշուիր, բայց զբաւելչ ու հանճարեղօրէն գրուած ըլլանուն համար գտած են մեծ ժողովրդականութիւն, որ սակայն միշտ ստուգանելը չէ գրքի մը խսկական արժանիքին:

Մեծ ուրախութեան առիթ մըն է, անշուշտ, ինչպէս կը վկայէ օտար մամուլն ալ, որ Մայքլ Արլեն իր հին ուղին ձգած՝ նոր ճամբու մը կը հետեի Man's Mortality-ով: Մէկ կողմէն իր ճարտարութեան, և միւս կողմէն իր ձեռնած նիւթին պահանջումներուն կշիռը՝ բաւական գոնացուցիչ է արդարեւ, եթէ ոչ կատարեալ:

Man's Mortality կէս գարու պատմութեան կանխում մըն է. թափանցել ջանացող նայուածք մը՝ ղէպի 1980ական թուականներուն հեռաւորութիւնը, ուր քաղաքական ու անտեսական հարցերը բոլորովին նոր կերպարոնք մը կը զգենուն օղային հաղորդակցութեանց անհամեմատ բարգաւաճման հետեանքով, մինչև այն այն աստիճան՝ որ օղանաւային համաշխարհային ընկերութեան մը ձեռքը կ'անցնի ամբողջ երկրի կառավարութեան ղեկը: Ի վերջոյ կուգան, անշուշտ, գեղձումները և ձախողութիւնները, որոնք նոյնիսկ օղանաւային ընկերութեան մը գիտատարութեան անբաւական ու մլասակար ըլլալը կը ցուցնեն: Ապա երկպառակութիւն, մեքենայութիւններ, կոխ: Յետոյ՝ դիկտատոր ընկերութեան հակառակորդի մը կողմէ եղած գիտական նոր գիւտ մը՝ որով նորահար օղանաւ մը անխոցելի և ամենակործան կը զառնայ: Սակայն որովհետև

մարդկութիւնը բարոյապէս զուգընթաց չէ քալած զիտութեան հետ, ազիտաւոր պիտի ըլլայ զիւտին ընդհանրացումը, և այդ աղէտը վրիպեցնելու նպատակաւ հնարիչը գերագոյն զոհողութեամբ մը անձնասպան կ'ըլլայ՝ իր գիւտն ալ իրեն հետ անմոռացութեան գիշերին մէջ պատելով, մինչև որ աւելի բարի, աւելի իմաստուն օրեր ծագին՝ մտքով գերաճած, բայց հոգեով տկուղ սա մեր մարդուն վրայ: — Այս է գիրքին կորիզը:

Ուրեմն եւրոպական, մասնաւորապէս անգլիական և ամերիկեան հասարակութեան մէկ մեծ դանդուածին փոքրոգութիւնը անուցանելէն, ատով համբաւ շինելէն և հարստանալէն ետք՝ Մայքըլ Արլին ջանք կ'ընէ լքել պղտիկութիւնները, կը դառնայ, կը սլանայ և կը թառի մեծերու վայել բարձրութեան մը վրայ: Մայքըլ Արլին կը լքանայ և արհամարհոտ ակնարկ կը նետէ իր նախկին հիացողներուն վրայ, մտկերեսային և կեղծ ազնուականութեան մը գոհերը դարձած հեշտասէր տիկիներուն և պարոններուն վրայ: Եւ անշուշտ մեծ շահ մըն է այս՝ առողջ գրականութեան համար:

Man's Mortality շահեկան է նաև մասնաւորապէս՝ վասնզի գլխաւորաբար կը ցուցնէ այժմեան շին-ճարտնական կախիւն և սոցիերու զաշնակցութեան անոր հանդէպ բռնած զիրքին յարուցած հարցերուն գանազան երեսները: Կը մարգարէանայ այն կերպարանափոխութեանց մասին՝ որոնց պիտի ենթարկուի Ազգերու Լիկան, կէս դար մը յետոյ, կը մարգարէանայ և այն հանգամանքներու մասին՝ որոնցմով պիտի ներկայանայ ապագային միջազգային վեճի մը ելոյթը: Կ'երեւի ուրեմն թէ Man's Mortality բոլորովին այժմէական զիրք մըն է: Վէպի մը համար այժմէականութիւնը, կրնանք կարծեմ ըսել, արժանիք մը չի կազմեր առհասարակ, գրական տեսակետով, ինչպէս դաս մը ուրիշ գիրքերու համար կը կազմէ: Վէպ մը եթէ ապրի կ'ուզէ՝ պէտք է անթուական ըլլայ «ապագայական», «յապայական» եթէ կարելի է ընդդիմադրել այս բոլոր «այժմէական»ին: Եւ Man's Mortality ապագայական չէ. որով

«մարդ մահկանացու» իր մարդուն տուած ստորագիլին ինքն ալ պէտք է շալկէ: Մահկանացու վէպ մըն է ան:

Սովորաբար վէպ մը, այն իմաստով որ առաջին արտասանութեամբ մը կը նշանակէ այս բոլոր, պէտք է սիրոյ մ'առանցքին շուրջ դարձնէ իր պատմութեան բոլոր մասերն ու կտորները: Բայց Man's Mortality այդպէս չէ. հազիւ թէ մի քանի էջեր սիրոյ հասարակ քեանային նուիրուած կան, ադ ալ պատահաբար, առանց վէպին ընդհանուր հոսանքին մէջ նկատելի զիծ մը կազմելու: Եւ նշանակել պէտք է այս կէտը՝ ի նկատի ունենալով մասնաւորապէս Արլինի նախորդ գիրքերուն քեանս և նկարագիրները: Արլին ձանձրացած սէրէն. կամ իր ընթերցողները ձանձրացած նկատեց. կամ զիտմամբ տարբեր դասու ընթերցողներուն կը հրամայէ իր այս գիրքը: — Հաւանական է:

Ինծի այնպէս կը թուի թէ տեղ տեղ ծերունի մեծահամբաւ G. B. S. ի ոճն օրինակել կը ջանայ Մ. Արլին, առանց անշուշտ յաջողելու անոր խայթող ու հանճարեղ սրամտութիւնը — համեմիչ աղը գրականութեան — տալ կարենալու իր գրչին: Ուստի տեղ տեղ հասարակ — տեղիք կը դառնայ՝ երբ օրինակ՝ խօսի թագաւորին և պարլամենտին վրայ, և կամ արդի ընկերային հաստածներու վրայ, որոնք արդէն այնքան վարպետօրէն երգիծուած են G. B. S. էն: Մարգարէական կոչումը այլապէս մեծ հոգի մը կ'ուզէ, քան ինչ որ կարողանում է ցուցադրել Մ. Արլին: Թեւազորիչ է սակայն կարգալ և խորհրդածել թէ ինչի՞ պիտի վերածուի արդի պետական սարուածքը, պետական զիտութիւնը, երբ զէնընկեցութեան և աշխի նման այժմէական խնդիրներ լի և զոհացուցիչ լուծում գտած ըլլան:

Վէպի մը էական յատկութիւններէն մէկն է դէպի հանդոյց տանիլ ընթերցողը հե ի հե, զայն հետաքրքրել յառաջատուական կերպով: Կան վէպեր ի հարկէ՝ որոնք այնքան խաղաղ ու բնական են՝ որ մարդ պարզապէս կ'ապրի զոնոնք՝ անոնց ամէն մէկ էջին հետ: Պարզ է թէ Man's Mortality այս վերջին տեսակէն չըլլալով՝ հարցի մը, խնդրի մը լուծումը փորձող վէպ մըն է:

Արդ, երբ Մայքըլ Արլեն առաջին էջին իսկ կը հասկցնէ թէ օդանաւային ընկերութեան միահեծան տիրութիւնը աշխարհի մեծագոյն մասին վրայ՝ իր բարոյական տկարութեամբը և բունապետական մեքենայութիւններովը, ինքնասպանութեան կը զիմէր, ալ անկէ ետք բան մը չունի աւելցնելիք այս գաղափարին վրայ իր բարգաւաճում, մինչև որ օդանաւային ընկերութիւնը շփոթութեան մատնող նոր գիւտի մը առաջադրած սխրագործութիւնները կը ծանուցանէ: Ու ասկէ ետք՝ հարցական նշան մը լռի:

— Երազ մը, երազ մը գեղեցիկ այս գիրքին եզրակացութիւնը, թերևս կրնանք ըսել նաև վսեմ, ուր կը թելադրուին ընթերցողին ապագայ իրականութեանց եւ ազգերու ճակատագրի մասին ազօտ խորհրդածութիւններ միայն:

Մ. Արլեն Ս. Պօղոսին և Յիսուսին յիշատակութեան համար ալ տեղ գտած է իր վէպին մէջ: —

«Մեր առաջնորդները մեր բոլոր սխալներն ու տկարութիւնները պէտք է ցուցնեն իրենց անձին մէջ. այլապէս անոնք պիտի մեկուսանան մեզմէ և ի վերջոյ պիտի կործանեն զմեզ: Ս. Պօղոս անհունօրէն աւելի մը աւս չհասցըց մեզի քան այն ազահ պղտիկ մարդը, Նարոյէն: . . . Վտանգաւոր մարդիկն անո՞նք են՝ որոնք ո՛ր և է բան չեն ուզեր իրենք իրենց անձին համար:» Եւ այս պատճառաբանութեամբ Նոկս, գիտնական հայրը, կը վախնայ իր անշահախնդիր որդիէն՝ վէպին հերոս Դաւիթ Նոկսէն որ հանճարեղ գիւտին հնարիչն է: Իսկ Յիսուսի քաջութիւնն է որ կը ներչնչէ Դաւիթ Նոկսի ընկերներն որոնք ըսել. — «Արի պիտի ըլլանք, մեր Տիրոջ Յիսուսի Գրիստոսի արիութեան մէկ տասներորդին չափ արիութեամբ մը. Յիսուսին՝ որ մեռաւ իր աչքերը բաց, որ պէսզի մարդիկ աւելի լաւ ըլլան . . . Հիմա պիտի մեռնինք մենք ալ մեր աչքերը բաց, որ պէսզի մարդիկ աւելի լաւ ըլլան. և կրնայ ըլլալ որ մարդիկ լաւագոյն պիտի ըլլան, կրնայ ըլլա՛լ նաև որ պիտի չըլլան, բայց այդ մեր հոգը չէ, երբ անգամ մ'արդէն մեռած ըլլանք:»

Կը նշենք գաղափարի կալուածին վերաբերող այս կէտերը՝ վասնզի ինչպէս նրկատեցինք՝ Man's Mortality իմաստասիրական շունչ մ'ունի առհասարակ ծայրէ ծայր. ո՛չ այն հովը՝ զոր վիպասաններ երբեմն կուտան իրենց պատմութեան՝ ուսեցնելու համար զայն, էջեր բազմացնելու և իմաստակութեանց կուտակումներ ցուցադրելու համար:

Հետաքրքրական է Man's Mortality-ին յարուցած խնդիրը. հետաքրքրական են նաև խնդրոյն յարուցած խորհրդածութիւնները, որքան ալ նոր չըլլան անոնք, H. G. Wells-ի և նման գրողներու քաղաքագիտական գրութիւններէն ետք:

Լեհացի կախարդ մը քիմիական գիտութեան, հոգեխօս մը Լեհաստանէն, լուր կը զրկէ Դաւիթ Նոկսի եւ կ'ըսէ. «Նոկս ինքզինքը անարդարութեան կործանարար հրեշտակը կը կարծէ. ըսէ՛ք իրեն որ անատական (atomique) ներուժով (energie) չի կրնար ըլլալ այդ: Ներուժը մարդու հոգիին խորութեանց մէջ կը գտնուի: Ե՛ս եմ որ կը քալեմ այդ խորութեանց մէջ, իմաստութեան վերջնական պարունակին մէջ, . . . Եթէ ուզեմ՝ կրնամ խորտակել նոկսը եւ իր բոլոր անխոցելի մեքենաները:»

Հոգին և մարմինը (նիւթը), քիչ մը օտարտի զգեստով մը թէև, Man's Mortality-ին հորիզոնին վրայ կ'երևին պայքարի մէջ: Այդ պայքարին մէջ նիւթը պարտութեան նշաններ ցոյց կուտայ: Արդի գիտական իմաստասիրութեան ուղղութեան հետևութիւնն է այս, ի հարկէ: Հորիզոնին ուրիշ կողմը կը պայքարին մէկ կողմէն անհատական ազատութեան սէրը և մարդկայնութիւնը, և միւս կողմէն մեծութեան, տառալիագոյն ծաւալներու, համապարփակ միութեան վսեմութիւնն ու հրապոյրը (Բ. Գլուխ): Այս պայքարը 20րդ դարուն հըրատապ հարցերէն մէկն է. աւելի ճիշդ՝ մշտնջենական հարցն է՝ որ Ֆաչիսմի կամ կոմունիսմի նման հրեղթներուն յառաջ գալովը՝ նոր արժէք մը ստացած է ներկայիս:

Ու գիրքը կը փակուի պղտիկ համաս-

տուածեան երգով մը, աղջկան մը բերնին մէջ.

«Նէ ընդազօտ գիտէր թէ մարդու ամենափոքր մասն իսկ հոգևոր ընդունակութիւն մ'ունէր: Գիտէր նէ՝ թէ կոյր, սրտառու, յուսալից բայց ինքնին ճղճիմ եղանակով մը իրենք գերիններն էին ապագայի մը՝ ուր իրենք և իրենց պէս մարդիկ տեղ մը պէտք է որ ունենային: Այո՛, անձնական անմահութեան գաղափարն է որ մարդիկս ամենահոգեղէն կիրքերու կը շՊԴ-թայէ:» Եւ յանկարծ կարծես հզօր նուագ մը լեցուց կարլօտտան (այս է գրքին վերջին բառերն արտասանող աղջկան անունը). «Գիտցաւ նէ թէ մարդը՝ իբր տեսակ՝ տէր մը չէր, այլ ծառայ մը արեղբրքի անսահման ծրարիբին, ուր համայն կեանքի հօգին ուրիշ բան չէր, բայց եթէ միայնակ աւ յստակ ձայնի շեշտ մը՝ յորդ ու ծաւալուն նուագի մը մէջ:»

Թէև մոլար է անշուշտ այս կարծիքը՝ բայց մենք ճշմարտութեան ջատագովութիւնը չէ որ կ'ընենք. այլ կը ներկայացնենք գիրքը միայն:

ՏԻՐԱՆ ՎԱՐԳԱՊԵՏ



ԽՈՐՀՈՒՐԳ ԵՒ ԽՕՕԳ

Սոյորաքար մարդիկ աւելի շատ կը համոզուին այն պատճառներով՝ զոր իրենց գտած են, քան այն պատճառներով՝ որոնք ուրիշներէ կը ցուցուին:

\*


Հարկ է արտաբերել զիսկա՛նք քար պարսէ, հասաստել՝ քար պարսէ, հաւանի՛ք քար պարսէ: Ո՛վ որ այսպէս չ'ընէր, ևս չի գիտեր քանակաւորութեան զօրութիւնը: Կա՛ն ոմանք որ կը մեղակցեն այս երեք սկզբունքներուն դիւկա՛մ առեկ քան իբրև հաւաստի հասաստելով կը քերական սպառնցութեամբ խելաւնէի, կա՛մ առեկ քանի վրայ արտաբերելով չեն կրնար զիսկա՛նք քէ քէ պիտէ հաւանի, և կա՛մ առեկ քանի հաւանելով անկարող կ'ըլլան զիսկա՛նք քէ քէ պիտէ կ զասել:

ԼՈՒՐԵՐ ԶԱՅԱՍՏԱՆԷՆ

Հայաստանէն գրուած յունիս 25 թուակիր նամակէ մը կ'իմանանք թէ Ամենայն Հայոց Վեհ. Սրբազան Հայրապետը հիւանդ է, և այդ միջոցին արդէն տասնեկէն օրերէ ի վեր անկողնոյ կը ծառայէ: Ուրախ ենք սակայն հաղորդելու նոյն ատեն թէ, ըստ նամակագրին, Երևանէն յաճախ այցելող բժիշկներ յուսադրած են թէ բոլորովին անցողական տկարութիւն մըն է եղածը, և վստահ ենք թէ, ողորմութեամբ Աստուծոյ, Ն. Ս. Օժուրիւնը ապաքինած կը լինի արդէն:

Նոյն նամակէն կ'իմանանք զարձեալ թէ հայրապետական անդրանիկ կոնդակներն արդէն պատրաստ են և սպասարեւած, և ի ձօնոյ կը գրկուին Սփիւռքի հայութեան:

Հայաստանէն գրուած նամակներէ կը տեղեկանանք նոյնպէս թէ Հայաստանի Հանրապետարանը, որուն հրատարակումը որոշուած լինելը իմացուած էր ասկէ առաջ, պիտի լինի խոշոր գործ մը, 15 հատորներէ բաղկացած: Երեք հանրապետութիւնները (Ատրպէճան, Վրաստան, Հայաստան) գրեթէ միաժամանակ սկսած են գործին, թեկադրութեամբ և օժանդակութեամբ Մոսկուայի: Միայն Հայաստանի Հանրապետարանի համար նշանակուած է առ այժմ 6 միլիոն ռուպլի. հարիւրաւոր անձինք կ'աշխատակցին գործին. առանձին հաստատութիւն մ'է հիմնուած ատոր համար. բաղմամբիւ Յանձնաժողովներ ունի ըստ գիտական զանազան ճիւղերու. այսպէս. 1) Աշխարհագրական Յանձնաժողով, 2) Աստղաբաշխական, 3) Ֆիզիկայի, 4) Մաթեմատիկայի, 5) Քիմիայի, 6) Փիլիսոփայութեան, ևն. ևն: Յանձնաժողովներուն նպատակն է ընտրել իւրաքանչիւր գիտութեան մէջ գործածուած այն բառերու ցանկը, որոնք պիտի մտնեն Հանրապետարանին մէջ, յօրինել այդ բառերու հայերէնը, և որը որ կայ՝ քննել, ճշդել և նուիրագործել: Բոլոր յանձնաժողովներու գլուխը կայ ուրիշ աւելի բարձրագոյն մարմին մը 9 հօգիւէ բաղկացեալ, որ յանձնաժողովներու գործերը նորէն կը քննէ, տարածայնութեան պարագային իր վճիռը կուտայ և վերջնականապէս հայերէն բառերը կը նուիրագործէ: Հանրապետարանի կէտը նուիրուած պիտի ըլլայ հայ կեանքին, միւս կէտը ընդհանուր: Բացուած է Ա. Հատորին բաժանորդագրութիւնը (10 ռուբլի), թերեւս լոյս տեսնէ 1934 ին:



# Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

## ԱՄՍՕՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

● Շր. 1 յուլիս. — Վսեմ. Ոսկան Պէյ Մարտիկեան մեկնեցաւ Լիբանան. միասին մեկնեցաւ նաև Տ. Գէորգ վրդ. ձանսպեան, ղէպի Սօլուզ Սլուզ:

Տ. Հայկազուն և Տ. Ասողիկ վարդապետներ մեկնեցան Յոզպէ, կրօնական պարտականութեամբ:

● Կիր. 2 յուլիս. — Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ քարոզեց Տ. Տիրան վրդ. «Ազգ շար և շնացող» նշան խնդրէ, և նշան մի՛ տայի նմա, բայց նշանն Յովնանու մարգարէի՛ բնարանով, բացատրեց թէ քրիստոնէութեան մեծագոյն հրաշքը հաւատքի ներգործութեամբ կատարուած հոգեկան վերանորոգութեան եղելութիւնն է:

● Եշ. 6 յուլիս. — Ի տօնի Թարգմանիչ Վարդապետաց Ս. Սահակայ և Ս. Մեսրոպայ, երէկ իրկուան նախատօնակէն վերջ աշօք ևս կատարուեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն հանդերձ մատուցմամբ ս. պատարագի, ժամարարն էր Ս. Թարգմանչաց Վարժարանի տեսուչ Տ. Կիւրեղ վրդ.: Գարոզեց Ս. Պատրիարքը, բացատրելով երկու մեծ սուրբերուն կատարած գործին արժէքը:

● Կիր. 9 յուլիս. — Գրետ Տիոյ տօնին առթիւ ս. պատարագը մատուցուեցաւ ի Գեթեմանի, Աստուածամանի գերեզմանի տաճարին մէջ, ըստ Տ. Սմբատ Սրբազան քարոզեց ըստ աւուրն պատշաճի:

Կէս օրէ վերջ ժառանգաւորաց վարժարանի ընդարձակ օրահին մէջ կատարուեցաւ գրական մեծ հանդէս, Սահակ-Մեսրոպեան տօնի առթիւ, ըստ սովորութեան, ի ներկայութեան ամբողջ Միաբանութեան և քաղաքացի և զաղթական ազգայնոց խումբն քաղմութեան. կը նախագահէր Ս. Պատրիարք Հայրը՝ ժառանգաւորք երգեցին ճառ ընդ մէջ, Բանախօսեց Տ. Եղիշէ արեղայ. «Գաղափարի ոյժն է որ կը վարէ ազգերը» նիւթին վրայ, այս ճառը հրատարակուած է Սիոնի այս թիւին մէջ: Սարգիս սարկաւազ կարգաց գրաբար ինքնագիր ճառ ըս՝ «Ս. Սահակ և Ս. Մեսրոպ» վերնագրով: Արշակ սարկաւազ կարգաց ինքնագիր շարագրութիւն մը. «Ձեռքը», ներկայացնելով մարդկային աջ՝ իբրև գործիք հոգեկան արտայայտութեանց և անոր կատարած դերը մարդկային քաղաքակրթութեան մէջ. ուրիշ ժառանգաւոր սաներ կատարեցին արտասանութիւններ: Հանդէսը, որ բացուած էր տեսուչ Տ. Տիրան վրդ. ի կողմէ, փակուեցաւ Ս. Պատրիարքը շօք խօսքով:

● Կիր. 16 յուլիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն. քարոզեց Տ. Սիոն վրդ. բնարան առնելով Շնորհաւայ Հաւատովին «Իմաստութիւն շօք Յիսուս» տունը, բացատրեց

թէ ի՛նչ բանի մէջ կը կայանայ մտածումը, խօսքի և գործոց մէջ յոյց տրուելիք իմաստութիւնը:

Տ. Հայկազուն վրդ. երէկուրէն Յոզպէ երթալով, այօք, յանուն Ս. Պատրիարք Հօր նախագահեց նոյն տեղի դպրոցական ամալերջի հանդէսին:

● Բշ. 17 — Շր. 22 յուլիս. — Ժառանգաւորաց վարժարանի և Ընծայարանի տարեվերջի քննութիւնք կատարուեցան շարժուան բնթացքին: Ս. Պատրիարքը անխափան նախագահեց բոլոր բերանացիներուն, մեծագոյն մասամբ ինքնանձամբ կատարելով քննութիւնները: Ներկայ էին նաև Ս. Եղիսկողոսները և ուսուցիչ և միաբան վարդապետները: Սարկաւազաց և Ժառանգաւորաց գլխաւոր դասերէն ոմանք կատարուեցան զգաւոր:

Այս շարթ տեղի ունեցան նաև Ս. Թարգմանչաց վարժարանի քննութիւնները, որոնց նոյնպէս ներկայ գտնուեցան Ս. Պատրիարքը և միաբանութեան անդամներէն շատեր:

● Շր. 22 յուլիս. — Ի տօնի Տաղանակի Հնոյ Ուխտին, երկէոյին նախատօնակ և այօք ժամերգութիւն և Ս. Պատարագ կատարուեցաւ Մայր Տաճարի յարակից Ս. Էլմիճմին եկեղեցւոյ մէջ:

Երեկոյն, յիշատակաւ առաջին պատարագի Տնտնեկոյար Առաքելոյն, ըստ սովորութեան՝ Դաւթի մարգարէին և Յակոբայ առաքելոյն ի պատիւ նախատօնակ կատարուեցաւ Մայր տաճարին մէջ, ուր Ս. Պատրիարքը մուտք գործեց հանդիսաւոր Հրաշափառի:

● Տ. Սիոն վրդ. ՀայՊա զնաց Վարդափառի տօնին առթիւ՝ պատարագեցու և քարոզելու նպատակաւ:

● Նոյն պաշտօնով Ամման մեկնեցաւ Տէր Զօն վրդ. ընկերակցութեամբ Տիր. Յարութիւն Սարկաւազի:

● Կիր. 23 յուլիս. — Ի տօնի Վարդափառին, Ս. Պատրիարքը պատարագեց: Յետ ս. պատարագին հանդիսաւոր հոգեհանգիստ եղաւ վան յիշատակի Սարգիս և Տիրուհի Կիւլպէնկեանի, որոնց որդին և Ս. Աթոռոյս բարերարը Գալուստ Պէյ Կիւլպէնկեան, վերջերս հաճած էր նոր նուէր մը զրկել իւրակերտ Կիւլպէնկեան Մատենադարանի կահաւորման համար: Ս. Պատրիարքը հոգեհանգիստին առթիւ ժանուցում ընելով այս մտօք, հանդուցեալներուն համար երկնային հանգիստ և իրենց զաւկին համար բարօրութիւն կենաց մաղթեց:

● Գշ. 26 յուլիս. — Տեղի ունեցաւ ժառանգաւորաց մարդահանդէսը, ի ներկայութեան Ս. Պատրիարք Հօր և ամբողջ միաբանութեան:

● Եշ. 27 յուլիս. — Ժառանգաւորաց վարժարանի մեծ օրահին մէջ կատարուեցաւ զգրոցական տարեվերջի պարզ հանդէս մը. նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր և բոլոր միանից: Բարգէն սարկաւազ և Թովմաս ժառանգաւոր երախտագիտական ուղեբձներ կարգացին ի գէմս Ս. Պատրիարք Հօր: Յետոյ տեսուչ Տ. Տիրան վրդ. նոյնպէս շնորհակալութեան սրտային

արտայայտութիւններ ըրաւ Ն. Ամենապատուութեան և Ս. Աթոռոյ պատկանեալ ժողովոց և կարգաց վարժարանին կեանքի տարեկան տեղեկագիրը, ցոյց տալով բարոյապէս և մտաւորապէս գնահատելի յառաջդիմութիւնը թէ՛ ժառանգաւորաց և թէ՛ ընծայարանի բաժիններուն մէջ. կարգաց անունները նաեւ ամէն նիւթի մէջ առաջին հանդիսացող աշակերտաց, որոնց զբնական պարգեւները բաշխեց Ս. Պատրիարք Հայրը, ինչպէս նաև ընդհանուր նիշերու վիճակացոյցը, ի վերջոյ խօսեցաւ Ս. Պատրիարք Հայրը, հայրական խրատի խօսքեր ուղղելով աշակերտներուն և բացատրելով անոնց թէ ինչպէս պէտք է արձակուրդի զբօսանքի օրերը օգտագործեն յառաջիկայ վերամուտին հոգեկան լաւագոյն տրամադրութիւններով վերսկսելու համար իրենց պարտականութեանը:

● Կիր. 30 յուլիս. — Ս. պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, ուր քարոզեց Տ. Գարեգին վրդ. — Իսկ Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյն մէջ պատարագեց Տ. Նորայր վրդ. և քարոզեց «Որ սիրէ զհայր կամ զմայր առաւել քան զիս, ոչ է ինձ արժանի» բնարանով. շեշտեց թէ հշմարտ քրիստոնեան պէտք է Աստուծո՛վ աւելի սիրէ ոչ մէկ անձ կամ իր:

● Ս. Պատրիարքը առաւօտուն Ս. Ինուդ գնաց Տ. Եղիշէ արեղայի հետ, և ներկայ գրտնուեցաւ Ս. Այրին սեղանին վրայ մատուցուած ս. պատարագին:

Կէս օրէ վերջ, ժառանգաւորաց մեծ բազին մէջ տեղի ունեցաւ Ս. Թարգմանչաց վարժարանի տարեկան հանդէսը: Կը նախագահէր Սրբազան Պատրիարք Հայրը, ներկայ էին բոլոր միաբանները, և խուճնեամ ժողովուրդ: Տեսուչ Տ. Կիրեղ վարդապետ արտասանեց բացման խօսքը: Յետոյ Մանկապարտէզի ու Նախակրթարանի մեծ ու փոքր երկու սեռէ սաներ անդադրուած ոգևորութեան մէջ պահեցին բոլոր ներկաները, իրենց երգերովը, արտասանութիւններովը, խաղերովը, պարերովը, տրամախօսութիւններովը, փօքրիկ ներկայացումներովը և հառերովը: Վարժարանը այս տարի ունեցաւ 10 շրջանաւարտներ, որոնց անուններն են. Օրիորդներ՝ Աղատուհի Տաքէսեան, Ազնիւ Կարապետեան, Արշալոյս Մանտոսեան, Մարի Թաղաւորեան, Մարիամ Նշանեան, Մերի Շէօ՛մէլեան, Պայծառ Պապիկեան, Վարդանոյշ Մարտիրոսեան, Վարդուհի Աղաճանեան և Պր. Յակոբ Նշանեան:

Հրածեղտի հառէն վերջ, Ս. Պատրիարքը խօսեցաւ, զոհունակութիւն յայտնելով ձեռք բերուած յաջողութեանց մասին. ազու խրատական մը ուղղեց շրջանաւարտներուն, որոնց վկայականներուն հետ յանձնեց նաև մէյ մէկ առձեռն ժամագիրք և Նարեկ:

**ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ**  
**Կիւլպէնկեան Մասեճաղարանին**  
**Սրբոց Յակոբեանց**

Ճնորհակալութեամբ կ'արձանագրենք թէ ազգային բարեբաւ Վսեմ. Գալուս Պէյ Կիւլպէնկեան նուիրած է 30,000 Ֆր. Ս. Աթոռոյս Կիւլպէնկեան Մասեճաղարանի կանաւորման ծախսոց համար:

Իրենց նեղիմակներն կողմէ նուիրուած նետեալ զիրենց այ ճնորհակալութեամբ ստացուած են.

1. ԱՐԵՒ-ԱՆՁԲԵՒԻ, քերթուածներ (1930-1932), Վահէ-Վահեան, Պէյրութ, 1933, էջ 92, Գին 15 Ֆրանք: Հասցէ, Sarkis Abdalian, High School, Brummana (Liban):
2. ՌՈՏՈՍՈՒՅԻ ՀԱՅԵՐԸ, 1606-1929, Սարգիս Գ. Փաշահեան, Սօֆիա, Տպարան «Զանգ», Պուլ. Տրակոման 26, 1929, էջ 128, Գին 50 սէնթ: Հասցէ, Ս. Փաշահեան, Պուլ. Տրակոման թիւ 21, Սօֆիա:
3. ԿՈՒՁԻԿ ՊԵՏՏԵ, (Հէքեաթ), Արսէն Երկաթ, Հրատ. «Սահակ-Մերոյ» Տպագրատան: Գահիրէ, 1933, էջ 31:
4. A SHORT RELIGIOUS HISTORY OF ISRAEL, By E. W. Hamond, M. A., Formerly Principal of the Jerusalem Men's College. 1932, p. 158.
5. THE EIGHTH CENTURY PROPHETS, By E. W. Hamond, M. A., with a Preface by Dr. Cyril Norwood, 1932, p. 144.
6. THE IMPOSSIBLE, — The British and Foreign Bible Society, 146 Queen Victoria Street, London, E. C. 4, 1932, p. 124:

**Սիրոցն**

Երուսաղէմացի ազգայիններէն Ազն. Տիար Մերկեր 8. Մերկերեան նուիրեց 10 պ. ոսկի: Մեր մեծայարդ հայրենակցին սոյն երկրորդ նուէրը ևս կ'արձանագրենք շնորհակալութեամբ:

**Բարեպաշտական**

Եունիքն Սիրիի Հայոց Հոգեւո Նովի Տ. Մամբրէ Ծ. Վրդ. Գալթանեանի միջոցաւ ստացուած են ճնորհակալութեամբ, ճոյճ Բաղա՛րի մէջ բնակող նետեալ բարեպաշտ ազգայիններու կողմէ տրուած նուէրներ. — Տիկ. Մարիճա Թագանեանէ 10 տար, Տիկ. Թումա Խաչատրեանէ 5 ս., Տիկ. Մնուշ Տապաղեանէ 3 ս., Տիկ. Լուսիա Մուրսեանէ 1 ս., Տէր Եւ Տիկ. Մելգոնեանէ 6-5 ս., և Պ. Գ. Աւետիսեանէ 5 ս.: Երուսաղէմէ Տիկ. Վերդինէ Գալաթեան մէկ թիթեղ ձէք նուիրած է Ս. Գլխաղի համար: